

ԲԱԼԴՐԵՐ
ԵԽ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԵՐ
TEXTES ET ETUDES

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՏՊԱՐԱՆԻՆ ԾՆՈՒՆԴԸ

1789 - 1989

Մեր Երանալինորհ Հիմնադիրը, Միսիթար Աբքահայր, ուղերականորոգել հայ վանականութիւնը, վառեց լոյսի մեծ ջահ մը, որու բոցերը ծառայեցին ջերմացներու իր ազգի գաւակներու սրտերն ու հոգիները: Ամէն ազգի պատմութեան մէջ, յատկապէս հին ժամանակներու մէջ, վանքերը եղած են չափանիշը ժողովուրդի մը հոգեկան եւ մշակութային պահպանումին ու դարձացումին:

Առանց ուգել ընդարձակելու այս գաղափարը, որ այնքան ակընյայտնի է, կ'անցնինք ուղղակի մեր նիւթին, գոհունակութեամբ արձանադրելու թէ Միսիթար Աբքահայր ալ իր հեռատեսութեամբ՝ յաջողեցաւ նոր գարագլուի մը բանալ մեր ազգին համար: Հաստատուելով Ս. Ղազար, անոր նիւթական պարիսպները ամրացուցած առեն՝ հիմնեց հոգեւորականներու կեղրոն մը, որոնք քալելով իրենց նախնիքներու հետքերուն վրայէն՝ Աստուծոյ գերագոյն պաշտամունքի կողքին՝ ուղեցին ծառայել իրենց ազգին, ու մինչ Միսիթար օրհնելով իր աշակերտները կը դրկէր շանոնք քարոզութեան, արձարծելու ժողովուրդին մէջ քրիստոնէական սկզբունքներն ու հաւատքը, ինքը, Հիմնադիրը Միսիթարեան Միաբանութեան, արդէն իսկ ձեռնարկած էր լուռ առաքելութեան, այն է՝ ազօթքին հետ զոյգ՝ ակածածէր հրատարակչական դործունէութիւնը, լոյս լնծայելով յիսունէ աւելի հոգեւոր եւ հայ լեզուի վերաբերեալ հատորներ:

Այսպէս գործեց Միսիթար, ու նոյնը կտակով ժառանգութիւն թողուց իրեն հետեւորդներուն:

* * *

Միսիթար Աբքահօր գրութիւններուն եւ կամ Ս. Ղազարի դիւտնական տուեալներուն մէջ՝ չենք գտնեմ ավելացրէ որ ան փափաքած ըլլայ Ս. Ղազարի վրայ հաստատել ինքնուրոյն տպարան: Ան իր բոլոր գիրքերը տպած է Վենետիկի տպարաններուն մէջ, յատկապէս

Անտոն Պորթոլիկի տպարանը, որ օժտուած երկար տարիներու փորձառութեամբ՝ դրհ կը ձգէր զինքը: Միսիթար, սիրողը կատարելութեան, ըրած էր իր կարելին՝ կատարելաւործմալու համար Պորթոլեան տպաղութիւնը, Ամստերմանին բերել տալով զրաւի դրուած տպաղրական դիրքը, ճուշել տալով դանաղան տեսակ տամար:

Այս սակաւ տողերուն մէջ ծածկուած է ամբողջ աշխարհ մը. Միսիթար անձամբ եւ աշարերաներով կը հսկէր գործին վրայ, որպէսզի ամէն կերպով զոհացնէր իր ընթերցողները, որոնց կ'օգնէր՝ հրամցնելով դիրքը, որոնցմէ կը ստանար նիւթական միջոց՝ ապահովելու համար նորահաստատ Միաբանութեան դոյատեւումը:

Միսիթարի մահով՝ ակսուած գործը պէտք էր շարունակուիլ նոյն թափով: Պատմութիւնը ցոյց կու տայ՝ որ գործը շարունակուելով հանդերձ՝ կ'ենթարկուի ալեկոծութիւններու, ունենալով փայլուն եւ նուազ փայլուն ժամանակներ: Զէ կարելի միապաղադ ընթանալ պատմութեան մէջէն, առանց ենթարկուելու անոր երեսէջերուն:

Քառասնամեայ շրջանի մը մէջ (1750–1790) Միսիթարեան հրատակութիւնները կրնանք բաժնել երեք խումբեցու.

ա. Վերատպութիւն սպառած զիրքերու. Նոր կտակարան, Սաղմոսարան, ժամագիրք, Միսիթար Աբբայի Քրիստոնէականի տեսակները (1750–1771, 1775), Քերականութիւն (1770), Կրթութիւն աղօթից (1772), Գիրք Մոլութեանց եւ Առաքինութեանց (1772–3), Վարք Եր. Ս. Յովիհաննու Աստուծոյ (1770), Պարտեզ Հոգեւոր (1772, 1785):

բ. Թարգմանածոյ գործեր. չ. Վ. Ասիէրեանի քառահատոր Փիլիսոփայութիւն (1750–1), Բենեդիկտոս Ժ. Ի. . Թուլք հանրական (1755), Խոկմունի Քրիստոնէականի (1771), Քարոզք համաօսք (1781), չ. Զ. Ա. Ալեքսանեանի Կշիռ ժամանակի (1750), Գիրք հրաշից (1772), Խրատք յաղաց կրօնաւորական կատարելութեան (1779):

գ. Խենքնագիր երկեր. չ. Մ. Գարագաշեանի Մտածութիւն (1753), Խորհուրդ աստուածպաշտութեան, Հիւսեակ բարերանութեան (1775), Միսիթար Աբբայի Հայկագեան բառարանի երկրարդ հատոր (1769), չ. Ս. Աղոնցի Ճարտասանութիւն (1775), չ. Մ. Զամշեանի Քերականութիւն հայկագեան լեզուի (1779), եռահատոր Պատմութիւն Հայոց (1784–6), չ. Ս. Աղամալեանի եւ չ. Խ. Մ. Միւրմէրեանի գրաբար եւ աշխարհարար Թուարանութեան հասորները (1781, 1788), չ. Վ. Ասկէրեանի Մշտիչնաւոր պարզաւում (1782) եւ այլ մանր երկեր: Ասոնց շարքին յիշատակենք ներսէս Լամբրոնացիի Աստեանութիւնն ու նառեց (1787), Գրիգոր Նարեկացիի Մեկնութիւն նոր երգոցին (1789):

Քառասնամեայ դործունէութեան մը համար՝ քիչ են արդարիւ կատարուած հրատարակութիւններ. իսկ եթէ մօտէն դիմուելու ըլ-

լանք՝ կը տեսնենք միջանկեալ պարապութիւններ՝ ուր առնենեին դադրած է տպագրութիւնը. 1754-1756 տարիներուն՝ ոչինչ տպագրուած է, 1757-1758 տարիներուն տպուած է միայն Օբացոյցը, 1760-1765 է, 1766-1768 տարիներուն՝ բացարձակ լուսաթիւն է, 1769-1770 տարիներուն՝ վերատպուած են միայն ժամանակը եւ Նոր Կոտկարան:

ի՞ո՞չ էր պատճառը գործին դամբաղութին։ Իջնենք մանրամաս-
նութիւններու, քաղելով Ս. Ղազարի դիւանէն, հետեւելով ժամանա-
կադրսկան կարգին։

Դպրության վեհականության մասին դատարկություն

Մինչեւ Աբրայ 1749ին Անտոն Պորթոլիկի տպարանը տպել կուտար Հայկագիտան բառարանի Ա. հասորը և Վարք սրբոյն Գրիգորի Լուսաւորչի: Մինիթարի մահով (1749) կը դադրի ամէն տպագրական գործունէութիւն, ապասելով նոր Ազգայի վճարութեան, որ տեղի կ'ունենայ 6 Ապրիլ 1750ին, յանձին Ս. Ատենիանոս Մելքոնեանի: 2 Յունիս 1750ին Հ. Վրթանէս Ամսիէրեան կը գրէ նորընտիր Աբրահօք՝ Յունիս 1750ին Հ. Վրթանէս Ամսիէրեան յիշ միյոյ ամսոյ որ Վզ գտնուէր Նորինդա գիւղը. «տպագրութիւնն յետ միյոյ ամսոյ հայիւ սկսանի, մինչեւ ուսանիցի տպագրողն գհայկական գիրս Վարել, Հայրի կը ուսուցանելոց է նմա»: 1750ի Յուլիս-Օգոստոս ամիսներուն, Ստեփանոս Որլանտտեան տպարանին մէջ ակսած էր տպագրութիւնը Հ. Վ. Ասկէրեանի թարգմանած Անտոն Կովկանի Փիլիստիայութեան Ա-դ Հասորները: Նորընտիր Աբրահօքը նկատած Անտոն Պորթոլիկի պատճառած գժուարութիւնները՝ հեռացած էր անկէտ, ու ակսած գործակիլ Ստ. Որլանտտեան տպարանին հետ:

Այսպահ գուշանիս Վենետիկ կը դանումէ Սարգիս Արքեպի. Սարաֆեան,
Այս շրջանիս Վենետիկ կը դանումէ Սարգիս Արքեպի. Սարաֆեան,
որ նուիրուած էր Հրատարակչարկան գործին: 11 Մայիս 1750ին Վե-
նետիկին կը գրէ Մելքոնեան Արքային, շատ առարկայական կերպով
նետիկէն կը գրէ Մելքոնեան Արքային, շատ առարկայական կերպով
պատկերացնելով Պոլիթոլի տպադրասպահով դիմքը, եւ որով կը բա-
զատուի թէ ինչո՞ւ Մելքոնեան հեռացած էր այդ տպարանէն:

«Անտանիլի եղեւ յամենից կողմանց չափազանց առմարտաւանութիւն Անտօնի տարաբէջին։ Թողում ի բաց զվատթարագոյն տպադրումն ապականեալ, եղծեալ եւ պտղեալ։ Այլ նաեւ ոչ գտանի կուտակ թղթոյ իմէք, որ ոչ ունիցի զըստաւանաւոր, զյիսնաւոր եւ զհարիւրաւոր պակասառթիւն թղթոց։ Եւ այսու ամենայնիւ ոչ աղաչարէ միայն ինձին անսայ եւ ոչ յանդիմանութեանց ունկն զնէ՝ յուսալով ի բայն, թէ միայն ինձն է տպագրիչ։

«Եւ լուեալ եմ խորհրդականապէս ի յիշրայնոց ումանց, թէ Գեր-
յարգութիւն քո խնդրեալ եւ առեալ է զգբիշանս քո ի նմանէ, իբր ոչ
կամենը այսուհետեւ տպադրել անդ զգիրք ինչ (օշ թէ ճշմարիխ ին-
քութիւն)։ վասն որոյ նոյն ամրապուաւանն առաջարկեալ է ինքեան դաւ-

եւ աղաջել Գերյարդութեան քոյ որքան առ այս։ Ուստի եթէ իցէ այնպէս որպէս եւ լուայ ի միոյն հւրայնոց, աղաջեմ, ոչ թեթեւապէս անցուցանել զայս նիւթ, բատ ամենայնի նուածելով զիստութիւնն պարանոցի նորին ի նմբքոյ կանոնաւոր ծոյ իմիք, եւ կամ թէ ամենեւին լքել զուպագրատունն զայն։

«Քանդի այնքան բռնացաւ տառահարկութիւնն նորին, որ անճարացեալ եմ, կամիմ թողուլ այժմ զուպագրուան կենդանեացին, թէեւ մնացեալ իցէ պակաս տասն թուղթ, դի եհան դիս ի կէս աւուրց իմոց մախիչն այն։ Եւ զորպէս զոյն այսորի ի իրակութեան ծանուացես ինձ ի ձեռն յարգելի եղօր իմիք։ բաւ է»։

1750-1753 տարիներուն, Որլանտեան տպարանէն լոյս կը տեսնեն Միաբանութեանս կողմէ՝ 12 մեծ ու փոքր հատորներ, որոնցմէ բացառութիւն կը կազմէ միայն Փիլիսոփայութեան չորրորդ հատորը, որ 1751ին տպուած է Պորթոլիի տպարանը. այս եղելութեան պատճառը պիտի տեսնենք սուրբեւ։ 1752ին Որլանտեան տպարանէն լոյս կը տեսնէ նոր Կոտակարանը, «սրբագրելով քնդ բաղմաց ձեռագրաց բաղդատութեամբ եւ վայելչացուցանելով ամենեւին, եւ կարծեմ թէ այնպէս լինի զի եւ զ՛տկանին գերապանցիցէ»¹։ Նոր Կոտակարանի տպագրութիւնը կ'երկարագուուի, որովհետեւ «գիր շարօղն հիւանդացաւ ջերմամբ, ուստի մինչեւ ցայժմ տակաւին մի թապաղայ Կոտականին չէ տպեալո»²։

Տպարան փոխելով, Պորթոլիէն Որլանտեան անցնելով եթէ հարց մը լուծուած էր, յատկապէս ճերբարագատած Պորթոլիի դրած պայմաններէն եւ վատ վարմունքէն, սակայն որակի տեսակէտով անտարակոյս լնասած ու կրսոնցուցած էննք։ Գանդատը կու դայ Պոլսոյ ժողովուրդէն, որոնց արձագանդը կ'ըլլայ Հ. Զաքարիա Արքասանեան, գրելով 16 Օգոստու 1753ին՝ Հ. Ներսէս Համբարեանի։ «յորմէ հետէ ակսայք յայդ նոր տպարանդ Որլանտեան տպել, բովանդակ տպեալքն կամ պտխածք կամ աւերք, կամ ոչ առեալք եւ կամ քէլք են, եւ այս լուս մասին՝ մաշողութեան դրոյն է, զոր քաջ ճանաչեմ (եւ դուք ոչ տայգ վերստին ձուելի), եւ ըստ մեծ պատճառին ի չօլիվայութեանէ տպագրողաց եւ միւրէքէպին։ Այնքան տրտնջեն գնողքն Կշռոյն ժամանակի, մինչեւ ոչ կարեմք տալ պատամիանի, յայսմ վատութենէ տպագրութեան ոչ ոք գնէ զժամագիրէն, եւ այսպէս բարձացեալ մնացեալ՝ անկեալ դնին ի տօրապն։ Այս չէ բարի, այսմ զնասու ճար առնելի է, կամ հոգալ եւ կամ յայդմ տպարանէ ելանել»։ Երկու տարի յետոյ, 21 Մայիս 1755ին, Պոլիսէն Հ. Միքայէլ Սեբաս-

1. Մելքոնեամ Ստեփանոս Աբրայ Վենետիկէն, 17 Նոյեմբ. 1751ին, առ Հ. Միքայէլ Սեբաստիանի, Պոլիս։
2. Հ. Միքոն Վենետիկէն, 27 Սեպտ. 1752ին, առ Ստ. Մելքոնեամ, Նովէնդա։

տացի, որ Մխիթարի օքերուն զբաղած էր գիրքերու վաճառումով, կը դրէ Մելքոնեան Արքայի, դժգոհելով նոր զիրքերուն կազմին եւ տպադրութեան համար. «ի տպումն մելանն սեւադոյն եւ դրերն ամբողջ էին (յաւուր Մխիթարայ), բայց սպիտակ եւ քէլ որպիսի հոդունը զայսպիսեաց երջանիկ հոդի Հայրն մեր (Մխիթար), զոր փորձիւ հմուտ եմ. ուստի զնողք եւ վաճառողք գրեանց այնր ժամանակի՝ դուին եւ երանեն»:

Պոլիսէն եղած ցուցմունքներուն հետեւելով, 1755ին, կը դառնանք կրկին անդամ Պորթոլիի տպարանին, ու նախ կը տպագրուի Անտոն Կովկանի Փիլիխտայութեան չորրորդ հատորը, որ մնացած էր անտիպ. ատկայն դրքին անուանաթերթին վրայ կը դրուի 1751 թւշականը: Այս կերպով կը բացատրուի թէ ինչու 1750-1753 տարիներուն մեր բոլոր գիրքերը տպագրուած են Որյանաւան տպարան, բացի Փիլիխտայութեան Դ. Հատորէն՝ որ տպուած է Պորթոլիի տպարանը: 1755ի Ցունուարին Մելքոնեան կը գրէ Հ. Խնասուիսու Խաչատրուեանի (Պոլիս). «զստամբարքիայն մեր դարձեալ փոխեցաք ի յԱնտոն Պոլթօլին, եւ ի մօտ աւուրս սկսանիմք զմնացեալ հատորն Փիլիխտայութեան»:

Կը դառնանք կրկին անդամ Պորթոլիի տպարանը, ու 1755-1772 տարիներուն, բոլոր տպագրութիւնները կը կատարուին նոյն վայրը, ներառեալ Հայկագիտան բառարանի երկրորդ հատորը: Սակայն նկատեալի է որ թէ՛ Պոլսոյ եւ թէ՛ Ս. Ղազարի միաբանները ունին միշտ խուլ դժգոհութիւն մը տպարանին եւ կազմարարին նկատմամբ: Հոս խուլ դժգոհութիւն մը տպարանին է կազմարարին նկատմամբ: Հոս կը թուարկենք այդ վկայութիւնները, պարզաբէս ցոյց տալու համար թէ ինչպէս ժամանակի ընթացքին է որ ձեւացած է մտայնութիւնը ձերբազատելու օտարներէ, ունենալու համար սեփական տըպարան:

1. «Եկին հասին ի ձեռս իմ մի մի զոյդ ամանով մեծ Պարտէզ, թուրաստան եւ փոքր Սաղմոս. զամնենեսեան վաճառեցի, կան եւս ինդրուզք բազումք: Բայց վասն տպագրութեան եւ մանաւանդ վասն փաղմին, ամենեցին գայթակենալ են յոյժ: Ոմն ետ 50 փարայ վասն փաղմին, ամենեցին գայթակենալ են յոյժ: Ոմն ետ 10 փարայ եւս՝ եթէ կողքն եղիցի, մեծ Պարտէզին, եւ Դամէկ տալ 10 փարայ եւս՝ եթէ կողքն եղիցի, ասէ, փաք եւ թէմիզ: Բայց յորժամ ետես զուպագրութիւնն՝ յետս ասէ, փաք եւ թէմիզ: Բայց յորժամ ետես զուպագրութիւնն՝ յետս ասէ, եւ քանդի խոստացեալ էր, ետ 42 փարայ, զի ես զուպագրութիւնն՝ ինդրեցի, ասէ, զի վասն այսր տպածիդ եւ ոչ 30 փարայ կաթօլիկին ինդրեցի, ասէ, զի վասն այսր տպածիդ եւ ոչ 30 փարայ կաթօլիկին ինդրեցի, ասէ: Փուչախնի Վարդանին որդին Ստեփանն, բազում անմիմ տալ, ասէ: Փուչախնի Վարդանին որդին Ստեփանն, բազում անշամ ասաց ինձ թէ՝ արթըս, արթըս չմնաց հալխին առջեւը, աս ի՞նչ-պէս պասմայ է, աս ի՞նչպէս կողքը է, մունտառ ապականած եւ անպէս պասմայ է, աս ի՞նչպէս կողքը է, մունտառ ապականած եւ չնորհք կողքն են, շատ մարդ կողքին համար գիրք չեն առներ կոր, մէկ քանին ալ յետ բերին առած գրքերնին:

«Մի Բուրաստան, զոր ինչ առաքեցիք, ոչ ել յամանէն. ոչ գիտեմ
որպէս եղեալ է. եւ թէպէտ բազումս աշխատեցայ եւ հանի, սակայն
յանմհետէ ոչ ել երբեք, եւ դայն վաճառեցի 20 փարայի...»:

(Հ. Յակոբոս Զամշեան, Պոլիսէն, 29 Յունուար 1761ին,
առ Մելքոնեան Աբբայ, Վենետիկ)³:

2. «Կասն դարշութեան տպագրութեան այժմ տպեալ զրոց մե-
րոց՝ զօրհանապաղ լսեմք զնախատինս, եւ ոչ կարեմք հասանիլ տալ
պատասխանի ամենեցուն»:

(Հ. Իղնատիոս, Պոլիսէն, 19 Յունուար 1763ին, առ ՄԱԿ)

3. «Մի՛ հեռասջիք ի տպարանէ պատեալ Անդօնի Պոռդոլյին,
թէեւ սակաւ ինչ աւելի հարկ լիցի ծախել, զի մի՛ անկցուք ի թերան
ժողովրդեան ի վնաս անուան եւ համբաւոյ Միաբանութեան եւ Գեր-
յարգելութեանդ, վասնդի, ասեն թէ ի գլխոյն է. Միփթար Վարդա-
պետ ոչ գոյ, վասն այն եղծաւ տպագրութիւն եւ խափանեցաւ»:

(Հ. Թաղէտոս Ասկէրեան, 23 Օդոստ. 1763ին, առ ՄԱԿ)

4. «Սիրելիք, յորմէ հետէ եկեալ եմ ի Կոստանդնուպոլիս, ա-
կանջք իմ լցան, եւ սովորեցան ի լսելոյ զմեծամեծ բամբասան վասն
տպագրութեան գրեանց մերոց: Քանդի ասէին. նախ՝ յորմէ հետէ
մեռաւ Միփթար Աքբահային՝ մեռաւ եւ վանքն, մեռաւ եւ տպագրու-
թիւնն: Երկրորդ. էնխաստ կը տըպէն, մունտառ, զի եթէ սղալանք
ինչ վրիսեցի՝ ջատագովեցեն զինքեանս: Երրորդ. որք զմեծամեծս
խօսէին՝ այժմ եւ զիոքրադոյնն ոչ կարմեն: Զորորորդ. որք զտպագրու-
թիւնն Ստամպոլու ծաղը առնէին՝ այժմ ինքեանք քան զնոյն վառթա-
րացուցին: Զայսպիսիս եւ զնմանս սոցա բազումս լուաք. թէպէտեւ
զրեցաք, բայց լոեցաք, զի ի դերեւ ելին բանք մեր: Բայց այժմ զրեցի
վերստին, զի բազում անդամ ի ժողովիլն ի միասին ոչ միայն ռամ-
կաց, այլ նաեւ մեծամեծացն ի Հայոց, որպէս Պատրիարքն, վար-
դապետք եւ իշխանք, խօսին զտպագրութեենք մերմէ, եւ ծաղը առ-
նեն զայն: Վասն որոյ այժմ վերստին զրեցի առ սիրելի Հարադ մեր,
որպէսզի բանայցէք դաշս ձեր եւ հոգս տարցէք բարւոք տպագրու-
թեանն:

«Եթէ վասն ինայելոյ ի դրամս աւերի տպագրութիւնն, ծանիք,
զի վասոթար տպագրութեամբն վնասն աւելի լինի եւ շահն սակաւ:

3. Այսուհետեւ փոխանակ գրելու «Մելքոնեան Աբբայ, Վենետիկ», կը գրենք
«ՄԱԿ»:

Քանզի բազումք ոչ գնեն զգրեանս մեր վասն վաստիար տպագրութեանն . բազումք եւս ոչ տան զղինն , այլ տան առկաւ դրամ , զի ոչ միայն կողքն ասեն էչմ է , այլ եւ պասման մունտառ է : Զայտոսիկ յերեսս իմ իսկ ասացին բազումք» :

(Հ . Յ . Զամշեան , Պոլիսէն , 19 Նոյեմբ . 1764ին ,
առ Հարս մեր , Վենետիկ)

5. «Ի դալն մեր (ի Պասրա) ամենեքեան իբրեւ սովեալ սպասիէն նորոդ Բառարանին (Հայկագեան , Հտ . Բ .) եւ այլ նոր գրեանց . ոչ միայն աստ , այլ եւ յամենայն քաղաքս , յորս պատահեցաք մեք , եւ տրտնջին յոյժ վասն վատթարութեան թղթոյն եւ տպագրութեան գրեանց մերոց որք այժմ տպագրին , եւ զտպագրութիւն կոստանդնուպոլսոյ լաւ քան զմերն համարին . եւ ի հարցանելն ցմեզ , պասոնառ կցկցէաք , այլ ոչ կարէաք համոզել» :

(Հ . Սուքիսս Աղամալեան , Պասրայէն , 8 Յունուար 1770ին , առ ՄԱԿ)

ԴԺԳՈՀՈՒԹԻՒՆՆԵՐ ԳԻՐՔԵՐՈՒ ԿԱԶՄԻՆ ՆԿԱՏՄԱՄՐ

Վերեւ յիշուած ցանկը դեռ կարելի է երկարել , սակայն այսքանը բաւարկան նվատելով ըսենք թէ նոյն դժուոհութիւնը կար նաև դիրքերու կազմին նկատմամբ , որոնք անկախ տպագրասունէն՝ կը կատարուէին դամարդան կազմարարներու մօտ : Պօլսոյ մէջ մէծադիչս ուստարուէին դամարդան կազմարարներու մօտ : Պօլսոյ մէջ մէծադիչս զնահատուած եւ փնտուուած էին եւրոպական կազմները , ըլլայ Վենետիկի , Հռոմի , Վիեննայի եւ ուրիշ քաղաքներու : Վերեւ մէջբերուած նամակներուն մէջ տեսանք նամակադիրներու դժուոհութիւնները նաև դիրքերու կազմին մասին . հոս կը շարունակենք նոյն ցանկը , յաւելմալ հատուածներու , դեռ ամելի մտնելու համար մեր նիւթին մէջ :

1. «Մեր Տիւզողուու Միքայէլ աղան ըլդակաթ է յոյժ կապոյ գըրեանց ալա Փրամչէս . ուստի ինուրէ զի զմէ մի հաստ ի մեր երկու տեսակ բառդրքաց ... ի միասին տաջիք կապել կապով ալա Փրամչէս , եւ առաքել աստ նմա , եւ զգինն վճարէ ամենայն յօժարութեամբ : Արդ ջանացէք զի կապն լիցի յոյժ հաստատ , կողքն նկարէն թեամբ : Արդ ջանացէք զի կապն լիցի յոյժ հաստատ , կողքն նկարէն թեամբ : Արդ ջանացէք զի կողքին յոյժ հաստ , ամուր , եւ տէւէի գունով , մուկաւան որ ի մէջ կողքին յոյժ հաստ , ամուր , եւ իբր անձկելի իմն . կորուածք թղթոցն ոսկէզօծ եւ ոչ ի գոյն կարմիր կամ կանաչ ենն . Մի՛ ունիցին բնաւին զգործացաւ . ի յետկոյս բառն կանաչ ենն . Արդ յոյժ կապուցամել տուք գլուխուակ ինչ կարմիր կաշւոյ , եւ գրեցէք դրքացն կպուցամել տուք գլուխուակ ինչ կարմիր կաշւոյ , եւ գրեցէք դրքացն կլիառդիր ոսկի գորով այսպէս բառգիրք Գրաքառ հասոր Ա . հայերէն գլիառդիր ոսկի գորով այսպէս բառգիրք Գրաքառ հասոր Բ . , որպէս սովոր են լատինք ի բառգիրք աշխարհաքառ հասոր Բ . , որպէս սովոր են լատինք ի

յետկոյսս գրեանց իւրեանց նշանակել զանուն դրոցն . . . : Դի՛ք եւս ի մէջ նոցա գօռէլայս ի գոյն կանաչ կամ կարմիր, որպէս ղնեն լատինք ի մէջ մէսալին իւրեանց» :

(Հ. Զաքարիա Ալեքսանեան Պոլիսէն, 16 Մայիս 1769ին, առ ՄԱԿ)

2. «Յայտ լիցի Վերապատուութեան քում, զի զթուղթ քո գրեա ի Յուլիսի 10 անցեալ ամին (1787) ընկալայ, եւ ընթերցեալ ծանեայ զամնեայն գրեալսդ, եւ մանաւանդ ղերեքտասան կանոնսդ զպատկանեալ առ իրողութիւն գրեանց մերոց, զորս մի առ մի ի միտ առեալ ջանացուք արդեամբք կատարել ըստ տանելոյ իրին, ըստ հանգամանաց տեղույս եւ ըստ պարագայից ժամանակին, եւ զայս յաւելում յասէտ վասն կազմի գրեանց, զորմէ յամենայն թուղթս քո երկիցս եւ երիցս անձանձիր կրկնութեամբ՝ իրը անփոյթս եւ դանցառուս ատգտանելով զմեղ՝ պատուիրես եւ դարձեալ պատուիրես, աւաղես, հողաս եւ դայրոց քաղաքաց զկազմն եւ ի սոսս զմուկովեան նորատիպ եւ նորակազմն Յիսուս Որդին իրը չնաշխարհիկ եւ անդուղական գաղափար եւ հայելի կազմութեան մեղ յանդիման արձանացուցանես : Արդ ծանիր, Հայր պատուական, զի մեք յանցեալ ամսն դդեանսն մեր տայաք կազմել երկուց կամ երից կազմարարաց քաղաքիս, որք յարուեստի իւրեանց էին առաւել ի համարի . բայց ապա համեմատեան ընդ միմեանս զճեռագործ նոցա եւ տարբերութեանն որ լնդ մէջ ի վերայ հասեալ, զընտելագոյնն կալաք, զմին միայն եւ զյամէտ անուանին ի քաղաքիս կոչեցեալ Պօրքօլո Փիզօնի, որուն տան կազմել զդրեանս իւրեանց Սուրբ Մարկոսի արքունի գրատունն, Փիզանին, Մանինն, Փէղարօն, եւ գրեթէ համօրէն գրասէր իշխանազունք քաղաքիս, դեսսկանք թագաւորաց, երեւելի վաստաբանք, ճոխագոյն մենաստանք, Փրանսըզք եւ ինկիլող, որք անցանեն ընդ քաղաքս, եւ առհասարակ որք միանդամ ըղձակերտ եւ վայելչակերտ կազմութեան գրեանց են նախանձաւորք : Մին իրի եւ մեք յանցեալ ամէն եւ այսր սոյն եւեթ կազմարարիս տամք կազմել զերեանս մեր, յաեկեալ ըստ քո բանիք գդին կազմիցն, մանաւանդ լասն տարբեր ինչ իրաց, որք արդ ինդըրին արտաքոյ նախկին սովորութեան, եւ հանապազօր առ դրունս սորա դեղերիմք, խրատեմք քաղցրութեամբ, յորդորեմք զնա եւ աղաւեմք զի խնամով, մտագրութեամբ եւ անվթար կարմեսցէ զդրեանս մեր, եւ ամբով զնամք ընդ նմա, զի եթէ խրտոցեալ ձեռնթափ լիցի ի մէնջ, եօթն տարակոյսք պատեն զմեօք եւ յանհնարինամատնիմք :

«Մատարեալ ցուցաք տառ ի քէն գրուատեալ զկազմն մոսկովեան Յիսուս Որդույն, այլ նա ոչինչ զարմացաւ ընդ այն, եւ զամենայն յարգ նորա մորթոյն վերագրեաց, զի հողթու կաչի է, ամէ, որ զմի-

անդամ տպաւորեալ ճիշայն ուր ուրեմն կորուսանէ, զի զտիա ոսկոյն բարիոք ընդունի, եւ թափուր եւս յոսկետիպ դրուագաց՝ ինքնին միշտ վայելչաւիս է եւ յարդիք: Յուցաք նմա նաեւ զառ մեղ գրեալ ընտիր կազմն Թրեստու, մանաւանդ վասն խայտախարիւ գունոցն, յորս նշանաւոր է կանաչն: Նա խոսուովան եղեւ նախ թի գիանաչ դոյնն թէպէս եւ բազումք բազում անդամ փորձեցաք աստ եւս արտադրել, այլ ոչ յաջործեցաւ, զի այն զարդանի արուեստ է առ գերմանացի կազմարարս եւ մեղ անծանօթ եւ դժուարաստաց:

«... Երեսուն ամք են շուրջ յորմէ հետէ զդրեան մեր գրեթէ դամնենեսին կազմէր այն կազմարարն, զոր յանցեալ ամին թողաք ի բաց, վասն յաճախելոյ այսի առ մեղ գանդաստանս եւ մեղացրութեան որ ի պատճառ կազմին...: Այլ է կազմելն զհարիւրաւորս եւ զհազարաւորս յոդնատեսակս եւ բազմափերազս. զի ի վերայ սակաւուց մարթ է երկայնմտութեամբ եւ ջանասիրութեամբ ծախել զժամանակն, որով եւ կազմն ի հարկէ լինի թանկադին, այլ զայս ոճ ի վերայ բազմաթիւ ի վաճառու գրեանց ի կիր առնուլ ոչ յարմարի եւ ոչ իսկ ի դէպ գայ վախճանին...»:

(Հ. Ստ. Ասլիկեան, Վենետիկէն, 12 Յունուար 1788ին,
առ Հ. Յարութիւն Մաղաքեան, Պոլիս)

Թէեւ բազմաթիւ են այս ուղղութեամբ մեր ունեցած վկայութիւնները, սակայն բաւական կը համարինք այս երկու հատուածները, յոյց տալու թէ որքան դժուարին էր նոյն շրջանին գոհացնել գրասէր անձերը, որոնք կ'ուղէին ունենալ կատարեալ կազմով գիրքնը:

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՑԱՑԱԽՈՒԹԻՒՆԸ

Միթիար Աբրահամը 1749ին տպած Հայկագեան բառարանի առաջին հատորի տպագրութենէն յետոյ, ապդին մէջ տարածուած էր լուրը թէ շուտով լոյս պիտի տեսնէ երկրորդ հատորը, որ միայն 1769ին, առաջին հատորին քսան տարի յետոյ, կը տպագրուի, եւ ձեռով մը կ'արդարացնէ երկարատես լուրութենող տպագրութեան: Նոր Հայկագեան բառարանի մասին երբ առանձին անդրադառնալու ըլլանք, պիտի մանրամասնենք անոր տպագրութեան պատմութեան ընթացքը, սակայն հոս այսքանն ըսենք՝ որ այս հատորին հրապարակ ելլելու յարադումը՝ չէր առանց խոր պատճառի:

Նոր եւ արժէքաւոր գիրքերու հրատարակութեան պակասը՝ դարձած էր կարգախօս, թէ՛ Ս. Ղարարի մէջ եւ թէ մանաւանդ ազդին մէջ: 1770ին Հ. Միքայէլ Չամչեան հովուական պաշտօնով կը դիմուի Պարա, ուսկից նամակներով կը հաղորդէ Մելքոնեան Աբրահամը կամ

Հայկագեան Բառարանի Բ. Հատորի հեղինակ Հ. Մկրտիչ Անանեանի, այն ինչ որ կը լաէր ժողովուրդէն, եւ կամ աւելի ճիշտ՝ իր սրտին զգացումը կը դնէր ազգայիններու բերանը՝ աւելի եւս ազգու դարձենելու համար։ Զամշեան 6 Օգոստոս 1770ին կը գրէ Մէկդոնեան Արքահօր. «Ծրտունջ է ի մէջ ժողովրդեան, եւ բաղումք նաեւ քրեմիք բաղում յիմարական բանս խօսին. Արքայիննք, ատեն, ի քուն մն, ցորչափ վախճանեալ է Միկթար Աբբայն, ի մէջ այսչափ ամաց, բաց յերկու զրեանց, զայլ ինչ նոր զիրս ոչ են յօրինեալ. որչափ փարթամացան՝ այնչափ ծուլացան, զաշխատանս հօրն իւրեանց աղաւաղեցին, զլոյմն զոր ծագեաց Աբբահայրն՝ աղօտացուցին, զբազմութիւն դրամոց կտակաւ ընկալաւան ի տպաղութիւն, եւ տակաւ զպուու ինչ ոչ ընծայեցին. առանձին մարդիկ (որպէս ատեն Ղուկաս Վանանդեցին, Յակոբ Պատրիարքն՝ եւ այլք) բաղում զիրս յօրինեցին, իսկ սոքա բաղմութիւնք՝ յամին մի անդամ զդիր մի յօրինել ոչ կարացին. զայլոց արարեալսն արհամարհնն՝ եւ ինքեաննք ինչ ոչ առնեն, եւ եթէ կարէին առնել՝ ստուղիւ առնէին. միայն վասն անձանց իւրեանց եւ ի շահ հասարակութեան իւրեանց ուսանին, եւ ոչ վասն այլոց, եւ զոր ուսանին՝ յուրանան այլոց զբովք հաղորդել. ոչ դիտեմք զինչ առնեն այնչափ բազմութիւնք ուսեալք եւ վարդեալք ի զիտութիւնս եւ յամենայն իւմաստութիւնս. զի՞նչ օգուստ է զիտութեան նոյա, ուրովհետեւ թաքուցեալ են յիւրեանս եւ ոչ յօժարին այլոց բաշեել. եւ այլ եւս սոցին նման բանք բաղումք զորս ոչ համարձակիմք դրել . . . : Զայցին նման բանս ի Հարէք եւս ի բազմաց լուաք, յոյր առկա եւ ևս ստիպեցայ զրել, բայց նուազեցուցանել քան թէ աճեցուցանելով, եւ ըստ իմիք անիրաւութեամք ոչ ասեն» :

Հ. Դանիէլ Տէր Գրիգորեան, 1772ին Վենետիկէն Պոլիս երթաւուն, 20 Փետրուարին կը գրէ տպաւորութիւնները Մէկդոնեան Արքահօր, հաղորդելով Պոլսոյ ազգայիններու արձաւանդք մեր այս նիւթին մասին. «ամենէնքին առ հասարակ չարաչար մեղադրանոր մեղադիր լինին իւրաքանչեւութեանդ եւ մեզ, թէ ընդէ՞ր զլուսապայծառ անուն ձեր, զոր լուսահողի Միկթար Վարդապետն զրեամբք ստացեալ ձեզ ժառանգեցոյց, եւ զանցառութեամբ ձերով ի տպարքել ըդնորանոր զդիեանս, զայնպիսի հրաշալի անուն ձեր ջնջէք յազդէ ձերմէ եւ խաւարեցուցանէք. . . Սերովիք աղայն, փեսալ Տիւզեան Միկթալ աղային, յաւուր միում . . . ասէ. Դուք ահա ականջօք ձերովիք լսէք զայս ձեր վատանունութիւն, ընդէ՞ր ամենայն իրօք զայս ամենայն ոչ ծանուցանէք Հայր Արքային եւ Միւֆարանութեան ձերոյ» :

Վերայիշեալ ստողերէն կրնանք եղանակուցնել թէ Միւֆարանութեանս մէջ կար արդարեւ պահանջն սթափելու եւ նոր զարկ մը տալու զրականութեան եւ տպադրութեան. Եթէ աչքէ անցրնելու ըլլանք Միւֆարանութեանս պատմութիւնը, կը տեսնենք որ Միկթարի մահէն ան-

միջապէս յետոյ կը սկսի ներքին յուզում՝ մը։ Հոս, այս համառօտ յօդուածին մէջ, շափաղանց մեծ պիտի ըլլայ չեղումը եթէ անդրադառնալու ըլլանք այդ անցքերուն։ Այսքանը միայն կարեւոր կը համարինք ըսել որ այդ ներքին տարակարծութիւնները վերջնական կերպով կը լուծուին 1773ին, երբ խումբ մը միարաններ անշատուելով Ս. Ղաղարէն կը հաստատուին Թրիեստ, ատեղծելով առանձին վանք ու գործունէութիւն, միշտ ալ Միսիթար Արքահօր գաղափարականին համաձայն։ Տարիներ յետոյ, 1787ին, երբ Հ. Ղուկաս Խնձիձեան, Պոլսոյ մէջ կը համդիաի Ս. Ղաղարէն բաժնուած Հ. Մինաս Գասպարեանի, ևս միասին կ'ունենան խօսակցութիւն մը, Հ. Ղուկաս 9 Նոյեմբեր 1787 թուակիր նամակով կը հաղորդէ Մելքոնեան Արքահօր. «Ի խօսելն զատազգութենէ, ասէ վասն Գերյարդելութեանդ, թէ ի ժամանակս մեր չէր այսպէս, այլ այժմ արձակ համարձակ թոյլ տայ ամենայն գրեանց ի տապագրութիւն. որում պատասխանի ետութէ ի ժամանակս ճեր թողեալ զգեստանց յօրինումն, միարան աշխատէիք զօրն ողջոյն եւ զգեշերն ողջոյն ի յօրինումն Կացութեան, որ վիժեալ մնաց. դայս ասացեալ երկոքեանն բարձու ձայնիւ ծիծաղեցաք, յիշելով զանցեալ գործս զորս եւ ինքն անարգէր»։

Վանքիս ժամանակագիրը, Հ. Մկրտիչ Աւգերեան, գրական այս շարժումին ակդրանաւորութեանն, այն է 1775 տարւոյն արձանագրութեան մէջ, այս ուղղութեամբ ունի հետեւեալ տողերը. Հ. Ստեփաննոս Աղոնց «յայսմ ամի զբաղեալ չէր ի լոյս ընծայել տպագրութեամբ զնարտասանութիւն իւր, ըստ յօժարական համութեան Արքայ Հօրն, եւ թէսէտ Հ. Ստեփան Ասլիկ, որ ըստ կրիտիսաց դարուս չհաւանէր իմիք բանի, լքոյց զմիտու Հ. Ստեփաննոսին, բայց Հ. Սուքիսա (Աղամալեան) եւ Հ. Միքայէլ (Զամշեան), որպէս արժանն է նշարիտ եղբայրասիրաց, զօրացուցին զնա, եւ անձամբ ընթերցեալ՝ գովեցին ըստ արժանուոյն առաջի բոլորից, որով ի լոյս ել պատուալան գործն, որպէս եւ ի յաջորդ ամս նա ինքն Հ. Ստեփաննոսն նոյնպէս սիրտ տալով եղբարց իւրոց, յորդորեաց զԱրքայ Հայրն ի տալ տպագրել զհամանման գործս նոցա, այլինքն զԹուաբանութիւնն Հ. Սուքիսաի եւ զՔերականութիւնն Հ. Միքայէլի, մինչ զի յայնմ օրէ եւ այսր՝ Աստուծով կը ներքին անզնդհատ տպագրութիւնք նորանոր զրեանց, ի պայծառութիւն ազդին եւ ի փառաւորութիւն Կրօնիս, ի փառս Աստուծոյ»⁴։

1775 տարին կը նկատենք զբարկան զարթումի սկզբնաւորութիւնը, որովհետեւ նոր խմբում մը կը սկսի Ս. Ղաղարէն ներս. թէեւ սակաւթիւ միաբաններով, սակայն այսուհետեւ տոկուն եւ մնայուն կ'ըլլայ աշխատութեան արդինքը, ու կը սկսին տպագրուիլ չատ

4. Ակներեան Հ. Մկրտիչ, ֆամիլիապարութիւն Վանացս, էջ 596-597:



արժէքաւոր հատորներ, որոնց մասին տոռորեւ պիտի անդրադառնանք:

Այս վերընձիւզում եւ աղդին մէջ անոր արձագանդը կրկնապէս կը խանդավառէ Մխիթարեան միաբանները: Այս շրջանիս է որ կը դրուի հիմը նոր Հայկազեան բառարանին, որու պատրաստութիւնը կը տեւէ երկար երկար տարիներ (1790-1847): Նմանապէս այս օրերուն է որ Հ. Ստեփաննոս Արքոնց եւ Հ. Ղուկաս ինձիւնան կը ճեռնարկեն բազմահատոր Աշխարհագրութեան, Հ. Միքայէլ Զամչեան տասը հատոր Սաղմոսաց մեկնութեան, Հ. Գարրիէլ Աւետիքեանի Պօղոսի Թուղթերուն եւ Շարականներու Մեկնութեան, դասաղիքերու եւ բառարաններու այլազան տեսակներու...: Այս խանդավառառութեան մէջ է որ կը կազմուին Հ. Եղիս Թումաճեան, Հ. Մինաս Բժշկեան, Հ. Մկրտիչ եւ Յարութիւն Աւետիքեաններ, Հ. Արսէն Բաղրասունի եւ ուրիշ շատեր:

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՏՊԱՐԱՆԸ

1750-1753 տարիներուն Որդանտեան տպարանին մէջ մեր գիրքերը տպերէ յետոյ, կրկին անդամ կը դառնանք Պորթոլիի տպարանը, որ 1772ին կը դագրի այլեւս հայկական գիրքեր տպելէ: Այսուհետեւ կը սկսինք տպել զանազան տպարաններու մէջ, այսպէս 1772-1782ին՝ Դեմետրիոս Թէոդոսուեանց, 1784-1785ին՝ Պետրոս Վաղլաղեան, 1786-1788ին՝ Յովհաննէս Փիազեան տպարանը, որ 1788ին վերջնական կերպով կը փակուի, որ Հ. Մ. Զամչեանի Պատմութիւն Հայոցի Գ. Հատորի կարգ մը սրբագրութիւնները կը կատարուին օտար տպարանի մը մէջ:

Շարունական կերպով տպարան փոխելը նշան էր թէ չէին դառներ գոհացում նոյն տպարաննէն ու հնասամուս էին կատարեալին: Վանքիս մանր ժամանակադրութիւն մը 1785ի Յունուարին կը դրէ. «Յաւուրս յայսոսիկ փոխեցայ զտպարանն մեր, որ կոչիւր Դեմետրեան Թէոդոսուեանց, եւ սկսաք տպել ի տպարանի Պետրոսի Վաղլաղեան: Եւ պատճառ փոխելոցն եղեւ մի՝ զի ի մեռանել գրաշարին մերոյ եւ ի խնդրել մեր ի նմանէ բազում անդամ տալ մեղ դայլ ոք առ ի ուսուցանել դպիրս մեր, նա չունելով զոք յարմար տալ մեղ, երկարա-

5. «Այլ տպագրութիւն սոցա թէպէտեւ դրւզնաքեայ ինչ էր, սակայն եղեւ մեզ կարփ տածանական, դի տպարանն յորում ամբողջ հատորքն տաճալ եղեն, փակեալ խափանեցաւ ի սպառ, եւ տառք մեր բարձեալ անտի ամփոփեալ էին ի վաճառ, յոյր սամս հարկ եղեւ մեզ զայն թերթս տալ վերստին շարել ի վաճառ, եւ զւարեալն տաճել ի մի ի տպարանն ազագաքիս, եւ անդէն տալ տպագրել զնունին բառում աշխատութեամբ. եւ այս ամճնայն գործ հաղիւ գլխաւորեաս յաւարտու Հոփեներից» (Հ. Ստ. Ասմիկեան, Վաճետիկն, 4 Դմկտ. 1788ին, առ Հ. Գէորգ Պատմուաթեան, Հռոմ):

ձգէր որ ըստ օրէ . եւ իբրեւ տեսաք թէ կարի յոյժ յասպաղէ եւ չունի կամք ճարելոյ մեկ դայլ ոք, ի բաց ձգեցաք զնա . եւ քանդի տպադրութիւն Օրացուցին յապաղեցաւ յոյժ, հարկեցաք մեք շարել դայն, մինչեւ դտաք զոք որ նորոգ սկսաւ ուսանիլ դգիր մեր : Երկրորդ պատճառն իբր անուղղակի՝ եղեւ վնասն որ դիպաւ մեզ ի տպարանի նորա . քանդի յաւուրս յայսոսիկ ի դալարել մեր ի տպելոյ զդիրս եւ ի կալ դրոց մերոց անող բացօդեայ, մին ի գործաւորաց նորա գողացաւ դրազումս ի զրոց մերոց եւ փախեաւ, եւ մեք ոչ կարացաք պահանջել ի նմանէ, վասնդի ոչ չաք եղեալ դաշն ընդ նմա, եւ ոչ կըոտվ աւանդեալ չաք նմա, զի եթէ պակասեցի՝ ինքն վճարեսցէ»⁶:

Արեւելքին ու յատկարէս Պոլիսէն հասած դժգոհութիւնները նը-կատամամբ զիրքերու տպազդրութեան եւ անոնց կաղմին, Վեհնետիկի գանազան տպարաններու մեզ չգոհացնելն ու դժգոհ ձգելը, տպարաններու սդրութիւնը եւ դրամական կորուստը՝ հասունցուցած էին այբեւս դաղավարը, որ Միաբանութիւնս ունենար իր սեփական տպարանը Ս. Ղադարի վրայ:

1788 տարին ճնք: Հ. Սկլրտիչ Աւելերեան քաղելով մանր ժամանակադրութեան վայրի Մայր Ժամանակը ութեան մէջ . «ի 28 Ապրիլի սկսաք զշինուած տպարանի ի վանս՝ առ երի փուանն». «ի Յունիսի 8 կատարեցաւ շինուած տպարանի»⁷ (էջ 751) : Իսկ դիւանական նամակներէ քաղմոլով նկատմամբ նոր տպարանի շինութեան եւ պատրաստութեան, կը հանդիպինք հետեւեալ նորութիւններուն :

1. Ստեփանոս Մելքոնեան Աքբայ, 5 Ապրիլ 1788ին, յետ իմացնելու Հ. Յարութիւն Սալաքեանի (Պոլիս) թէ մօտ ատենէն կաւարտի Հ. Մ. Զամշեանի Հայոց Պատմութեան Գ. Հատորին եւ Հ. Խ. Սիւրմէւանի աշխարհաբար Թուաբանութիւնի տպադրութիւնը՝ կ'աւելցնէ . «Յետ քանի մի ամսոց սկսանի տպադրութիւն նոր Կտակարանին, քանդի նոր գիր տամք ճուկել, վասն այնորիկ փութով ոչ սկսանի տպագրութիւն Կտակարանին» :

2. Վանքին մէջ գրքերու պատասխանատու Հ. Ստեփան Ասլիկնեան, 31 Մայիս 1788ին կը գրէ Պոլիս, Հ. Յարութիւն Սալաքեանի . «... փոյթ կացուք եւ հոդացուք ըստ կարի կատրել եւ ուղղել դամե-

6. Նման մանր լուրեր կը դատնենք նաև մանր Օրագրութիւններու մէջ . այսպէս էյշ Յունիւարի 1786. Եկն ի վանս Անտոն պատանին առ ուսանիլ եւ հայերէն շարել, որ էք հմուտ իրութեամբ դրաշարութեան, եւ ուսաւ ի վերայ Օրացուցի 1787ին, օդնականութեամբ մերով, առ ի ծառայել մեզ յայշն հետուէ . եւ մնացնալ աստ ի վանս աւուզու 16 վասն այսր գործոյ, եւ շարեալ զամբողը Օրացուցի, նաև այլ տեսրակ մի՛ համաւուս պատմութեան Գնոոյ, չորս ի տպարանն մեր» :

7. ԱհԳԵԲԽԱՆ Հ. Մ., ժամանակագրութիւմ Վանաց, էջ 751:

նախ ըստ քում ինդրոյ, այն զի Օրացոյցն 1790 թուին պարտիմք, որպէս երեւի, նորասրչս շարիլ նորաձոյլ դրովք»:

3. Տպարանի արտաքին կազմին մասին Մելքոնեան Արբայ կը դրէ 31 Մայիս 1788ին, Հ. Յարութիւնի. «Յաւուրս յայսովիկ եղերի շինուածն, որ առ փառուան, ի սակա ստամփայի մերոյ. եղմն երկու սենեակ փառաւոր եւ գեղեցիկ, հանդերձ փոքրիկ խոհանոցով, եւ զնաց ծախս վասն այսորիկ իր 500 տողաթ. եթէ դիմուամն մեր յաջողեսցի՝ եղեալ ծախն ոչ լինի ընդունայն»:

4. Հ. Յարութիւն Պոլիսէն առնելով լուրը նոր տպարանի շինուածն, կը մաղթէ որ վանքին մէջ շինուի նաեւ յատուկ ծերանոց եւ հիւանդանոց մը: Մելքոնեան Արբայ, 26 Յուլիս 1788ին կը պատասխանէ: «Հաղիւ գտաք տեղի շինելոյ երկու սենեակ վասն տպագրութեան, եւ այն գետանատուն, թէպէտ վայելուչ եւ մաքուր, իտկ ծերանոց եւ հիւանդանոց զիա՞րդ հնար լիցի շինել»:

5. 9 Օդուսոս 1788ին Մելքոնեան կը դրէ Հ. Յարութիւնի. «... զհետ եմք կատարումն տալ տպարանին ըստ ամենայնի պիտանաւորութեանցն՝ որ ի վասն, եւ ասրա Տերամբ սկսեսցի տպագրութիւնն»:

6. Ս. Ղաղարի հաշուական թուղթերուն մէջ, նոր տպարանի շինուածն համար կը դանենք երկու հաշուակայ աւաղանաց 32
3 Մայիս - 5 Յունիս 1788ին եղած ծախսերուն. երկորդը հայեցէն նօթագրութիւն մը որ կ'ըսէ.

«Վասն քարանց ոտից թօրքօլոյին 38
Վասն երկուց քարեայ աւաղանաց 32
Ետու վարժ նաւակաց որք բերին զքարինս . . . 8»:

ԽՆԴՐԱՆՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ

Ս. Ղաղարի վրայ աեփատկան տպարան ունենալու համար պէտք էր կաւերացումը Վենետիկի Հանրապետութեան: Մեր տրամադրութեան ունինք Միաբանութեան կողմէ Հանրապետութեան ուղղուած անթուական նամակին սեւադիր օրինակը, որ մեր պատմութեան համար կարեւոր վկայաթուղթ մը ըլլալով՝ հոս վը ներկայացնենք աղաստ թարգմանութեամբ, պարզելու համար ուսումնասէրին դիմաց հետաքըրքական մանրամասնութիւններ :

«Ս. Ղաղարի հայ միանձնեղով այն օրէն որ հատաստուած են այս պերճապեայ հանրապետութեան մէջ, ունեցած ըլլալով մտահողութիւնը յատում ինամքով եւ ուշադրութեամբ տպագրել, արտաքինով մաքուր ու շքեղ հայկական գիրքեր, ձեռք դարված են տպագրելու

Հայերէն լեզուով զանազան գիրքերու, երեք տեսակ տպագրական գեղեցիկ գիրքերով, որոնք իրենց ծախսով ստացած են եւ օտար թվիրներէ բերած են Վենետիկ :

«Եիշեալ միանձները երիար տարիներ վարած են դրական արս գործը, աղատորէն տպերով Վենետիկի զանադան տպարաններուն՝ մէջ: Նոյն միանձներն են որ տպարանին կը հայթայինն, բայցի թուղթէն, տպագրական տառերը, տպագրելի նկարներու պղինձները, էջերու զարդերը: Մէկ խօսքով, անոնք գործածած են տպարանի մը միայն մամուլը եւ իտալացի աշխատաւորը:

«Հակառակ գործածուած թուղթի տեսակի աղնուութեան, տպագրական տառերու գեղեցկութեան, տպագրատան տրուած առատ դրամին, տարիներու փորձառութենէ մը յետոյ՝ անոնք հասած են այն տըխուր եղալակացութեան, որ իրենց տպել տուած գիրքերը կը ներկայանան անխատար եւ մանաւանդ սխալներով լեցուն: Կորուստ մը որ առաջ կու զայ պարզապէս՝ որովհետեւ նոյն կրօնաւորները անձնապէս չեն կրնար հսկէլ իրենց տպագրութիւններուն վրայ ևս սրբազնել, քանի իրենց բնակութիւնը հեռու է քաղաքէն, ու կը դտնուին նիւթական անկարելիութեան գիմաց՝ շարունակական կերպով դիմելու քաղաք, յատկաբէ ձմեռը, կոթորիկներու ատեն:

«Այս պատճառով ահա, կը պատահի ստէպ որ անոնց բացակայութեան, տպարանը գէշ կերպով կը տպագրէ էջերը, առանց հարկաւոր սրբագրութիւններու, մանաւանդ թէ յաւելալ նոր սխալներով, որոնք կը կատարէ գրաչարը, անտեղեակ հայերէն լեզուին: Ու այս բոլորը ի վնաս նոյն միանձններուն, որովհետեւ վատ տպագրութեան եւ սխալներու բազմութեան համար, - որոնք համեմատելով օտար երկիրներու մէջ կատարուած տպագրութիւններուն, - Վենետիկ տպագրուած գիրքերը կը կորանցնեն իրենց արժէքը:

«Այս շարժառիթներէն մղուած, Ս. Ղարարի միանձնները կը ներկայացնէն Ձեզի անհրաժեշտութիւնը, կատարելու հայկական գիրքու տպագրութիւնը իրենց մենաստանին մէջ, իրենց իսկ ներկայութեան, հսկողութեան եւ աչքերուն տակ, ոչ իբր Հանրապետութեան դիմաց ճանչցուած տպարան մը (matricolato), այլ գործածելով անունը եւ հրամանագիրը արդէն իսկ ճանչցուած տպագրատան մը, այն է՝ Փառնկիսկոս որդի Պորթոլիի, որու մօտ երկար տարիներ տպուած են անոնց հայեալան գիրքերը:

«Հայ միանձններու խնդրած հրամանը, ինչպէս յայտնի է, նպաստաւոր է Վենետիկի Հանրապետութեան ու ոչ մէկ վնաս կը բերէ ուրիշ տպարաններու, որովհետեւ միայն նոյն միանձններն են որ Վենետիկի մէջ ունին հայեական տպագրական տառեր, ու տպագրելով իրենց մենաստանին մէջ, գրաչարն ու տպագրէսը պիտի ըլլան իտալացի գործառներ: Տպագրուած հայերէն գիրքերը պիտի չփանակ:

ուին Վենետիկի Հանրապետութեան մէջ, այլ յետ կազմելու հոս քաղաքիս մէջ գանադրան կազմերով, Փրանսական, դամատկեան կամ փառակազմ, միշտ կը զրկուին Արևելք՝ տարածելու համար իրենց աղդին մէջ:

«Նկատելի է որ յիշեալ միանձներու գործունէութիւնը ուղղուած է գլասաւրաբար իրենց աղջին զարդացումին, եւ երկրորդական կերպով Հանրապետութեան մէջ բերելու անոնցմէ ստացած չահերը, դորժածելու իրենց առօրեայ կարօտութիւններուն համար»:

«Այս արդար ու պատուարեր պատճառներուն, ինչպէս նաև Հանրապետութեանդ նվաստաւոր ըլլալու համար, Ս. Ղազարի հայ միանձները կը յուսան որ պիտի չմերժուի իրենց՝ ինդրուած չրամանը, մանաւանդ որ նորին Հանրապետութիւնը ուրիշ առիթներով, նման պարագաներու, միշտ ընդ առաջ երած է անոնց»:

Թէեւ չունինք այս խերժագործին պատասխանը, սակայն Վենեթիկացինք որ գրական եղած ըլլայ, որու հետեւանքով առնուած է երկրորդ վճռական քայլը, ու դրուած է դաշինքը Պորթոլիի տպարանին հետ:

ԴԱՇԻՆՔ ՊՈՐԹՈԼԻԻ ՏՊԱՐԱՆԻՆ ՀԵՏ

Հետեւելով մատենադիտական ցանկերու, Պորթոլիի տպարանը սկսած է հայերէն գիրքեր տարել 1695ին, ու գործած մինչեւ 1772 տարին, միշտ «Անտոն Պորթոլի» անունով: Այնուհետեւ, շատ հաւանաբար ընդ միշտ դադրած է Պորթոլիի տպարանի գործունէութիւնը, բայց ոչ տպելու իրաւունքը: Երբ Մելքոնեան Աբբայ Պոլսոյ մեր միաբաններուն կ'իմացնէ Ս. Ղազարի մէջ նոր տպարան մը բանալու լուրը, Հ. Յարութիւն Մալաքեան, 8 Ապրիլ 1789ին կը գրէ իրեն: «Իմացայ զի ի մօտոյ ունիք ականիլ տպագրել զկանչարանն, բայց զարմանք են զի ընթէ՞ր յապաղեցիք այսպահի ժամանակ»: Այս նամակին կը պատասխանէ Մելքոնեան, 16 Մայիս 1789 թուակիր նամակով, տալով մեղի համար յարդի վիայութիւն մը. «Զարմանաս ընդ յապաղումն ականին լոյ տպագրութեան. բայց այնմ բազում ինչ պիտէին եւ հաղիւ կարացաք հոգալ. այսինքն կամ ի մեր անուն պարտէաք բանալ ստամբարիայ, կամ յանուն ուրուք ստամբասթոոի, զոր գտանել զժուար է, զի ի տալն զանուն իւր մեղ՝ ինքն ա'լլ ստամբարիայ ոչ կարէ ունել ի քաղաքի: Եւ այս ամենայն պարտի ի ժողովէ էսնաֆին հաստատի: Ահա վասն այսպիսի պատճառաց նւ պարագայից՝ յապաղեաց»: Հ. Յարութիւն, որ Պոլիակն կը հետեւէր մայրավանքին մէջ պատահած բոլոր չարժումներուն, 17 Յունիս 1789ին կը գրէ Մելքոնեան Աբբայօր. «Վասն ստամբարիայի գրեալ էիք ինչ ինչ, բայց չէիք ինչ ծանուցեալ թէ արդեօք ի մեր անո՞ւն բացիք, թէ յա-

նուն այլոյ ուրբուք ստամբաթռով»։ Մելքոնեան ՅՈՒՂԻՍԻՆ կը պատասխանէ . «Ստամբարիայն մեր ոչ է յանուն մեր , այլ յանուն Անդօնիոյ Պոռթոլիի , զի նորա որդիին դիւր քերիսանայի անունն ետ մեղ . առ այժմ այսպէս է . յապագային կարբ այլազդ լինիլ , այսինքն ի մեր անուն , եթէ եւ այն հարկ լիցի»։

Դաշինքը որ կնքուած է Միխիթարիան Միաբանութեան եւ Փրանկիսկոս (որդի Անտոնի) Պոռթոլիի միջնեւ , կը կրէ 21 Յունուար 1789 թուականը , եւ բաղկացած է 11 կէտերէ : Դիւանին մէջ , բացի պատուական օրինակէն , կը պահուին ուրիշ երկու սեւազիր աղատ գրութիւններ , գրուած երկու կողմէրէն , որոնցմէ իւրաքանչիւրը կը ջանայ կարելիին չափ ընդարձակ պահել իր իւրաւոնքները : Պաշոնական օրինակէն մէջ գրաթէ ամբողջութեամբ ընդունուած է Միաբանութեանս տեսակէտը : Հոս կը ներկայացնենք գրուած դաշինքը , առաջ թարգմանութեամբ , տալով հարկաւոր լուսաբանութիւններ :

ա. Տպարանը որ կը հաստատուի Ս. Ղաղարի մէնաստանին մէջ , նոյն մէնաստանին ծախսով պիտի հոգացուին տպագրական գիրերը , մամուն ու այլ գործիքներ . սակայն պիտի մնայ անունը Փրանկիսկոս Անտոնի Պոռթոլիի , որ ազնուորէն զիջաւ այս կէտին : Այսպէս պիտի գործեն այնքան ժամանակ՝ որքան յարչար նկատեն վանականները :

բ. Տիար Պոռթոլի պիտի չամարձակի ընաւ երբեք , որեւէ կերպով , միջամուխ ըլլալ տպարանի գործունէութեան , բացի երբ նոյն վանականները խնդրեն իրմէ . այս պարագային նա իր բոլոր կարող դութեամբ եւ արդիւնաւոր կերպով պէտք է բերէ իր աջակցութիւնը , ի շահ տպարանին եւ վանականներուն :

գ. Վանականներու աղատ կամքին կը թողուի գրաչարն ու տպարգրիչը ընտրելը , անոնց ամսականին մասին համաձայնիլը , միշտ գործելով յանուն Պոռթոլիի , որ պարտականութիւնը ունի սակարգիկութեամբ աղատրին մէջ Պոռթոլիին հանունը իրմէ ինքըն :

Այս կէտին մէջ Պոռթոլիի առաջարկը այն էր որ ինքը կատարէր գործաւորներու ընտրութիւնը , յետ առնելու վանականներու հաւանութիւնը , որոնց կ'իյնայ կատարել գործաւորներու ամսականին վը ճարումը :

դ. Վանականներու աղատութեան կը ճառի հոգալը պատասխանառուն մամուլին եւ դրաշարի արկղներուն , միշտ յանուն Պոռթոլիի , վճարելով ամսնց՝ իրենց արուեստին վանոնին համաձայն : Վանականներուն կը մնայ աշխատաւորներէն գոյացած գորամական շահը :

ե. Որեւէ դրբի տպագրութիւն միջտ պէտք է կատարուի ի հաշիւ վանականներուն , բայց դաշինքները պէտք է կնքուին յանուն Պոռթո-

լիի : Տպագրութենէն ձեւացած շահը, ինչպէս նաեւ վնասը, կը մնայ վանականներուն, որոնք ոչ մէկ պարտավախնութիւն ունին հաշիւ տառ Պորթոլիի :

Պորթոլիի առաջարկին մէջ, ինքն է որ անձամբ կը վնչէ դաշնք-ները յաճախորդներու հետ, կատարելով սակարկութիւն, թողով ամբողջ շահը վանականներուն :

զ. Տարեկան տուրքերը, գիրքի մը լուսագրութեան համար առանուած հրամանին ծախսերը, եւն ., առանց բացառութեան, պիտի հոգան վանականները, յանուն Պորթոլիի :

կ. Վանականները կը ստանձնեն ամէն պատասխանատութիւն, ապահովցնելով Տիկար Պորթոլին թէ ան պիտի չկրէ ոչ մէկ վնաս կամ տուգանք, որոնք կրնան ծագիլ տպագրուած գիրքերու ճակատին «Յանուն Պորթոլի» բանաձեւին :

ը. Պորթոլիի անունը գործածելուն, ինչպէս նաեւ անոր մասուցանելիք օգնութեանը համար, - երբ վանականները իրմէ խնդրելու ըլլան, - իրեն պիտի տրուի տարեկան 60 տուգաթ, մինչեւ այն առան որ իր անունը գործածուի գիրքերու վրայ :

թ. Տարեկան այս 60 տուգաթի տուրքը աղաստ են վճարելէ՝ եթէ տարուան ընթացքին չկատարուի որևէ տպագրութիւն (բացի քանի մը մանր պրակներէ, ինչպէս է Օրացոյցը) : Նոյն ըրջանին Տիկար Պորթոլիի կ'իյնայ ստանձնել գործառներու հոգը :

ժ. Վանականներու աղատութեան կը ձգուի այս դաշնքը, այնքան ժամանակ որ իրենց հաճոյ է, ինչպէս նաեւ ամբողջապէս հրաժարմուեւ լուծելու դաշինքը : Նման պարագայի վանականները վեց ամիս առաջ պարտական են իմացնել Տիկար Պորթոլիի կամ անոր ժառանգ-ներուն : Այնուհետեւ չեղեալ կը նկատուի ներկայ դաշինքը :

ժա. Վերոպքեալ դաշնքին կ'ենթարկուի Տիկար Պորթոլի, իրմէ մասոյ իր ժառանգներն ու իր յաջորդները . եւ որով ներկայս կը ստորագրուի երկու կողմէրէն, ի ներկայութեան վկաներու : Դաշինքի երկու օրինակները պիտի պահուին համապատասխան երկու կողմերուն մօտ :

Դաշինքին ստորագրած են իսրալերէն լեզուով՝ Ստեփաննոս Մելքոնիան Աբբահայր, Փրանկիսկոս Անտոնի Պորթոլի . իբր վկայ ստորագրած են՝ Անտոն Ցովհաննէսի Աստոլֆի եւ Պետրոս Ցովհաննէսի Բելլի : Նոյն դաշինքին ստորեւ կայ ստացագիրը Փր. Պորթոլիի թէ 1 Մետու. 1789ին Միկթարեան Հայրերէն ստացած է 60 տուգաթ :

Դաշինքին դուրս մնացած է երկու կողմէրէն եղած առաջարկ մը, այն է՝ որ Պորթոլի կարենայ աշխատիլ տպարանին մէջ, իր հաշուին տպելու համար ինչ որ կ'ուղէ, գործածելով տպարանին միայն չէնքը,

Հոն բերելով իր սեփական տպագրական գիրնը եւ մամուլը, սեփական գործաւորներով։

Բացի այս դրուած դաշինքն, ունինք վաւերագիր մը եւս, անթուական եւ անստորագիր, հաւանարար տրուած մեղի առ ի գիտութիւն։ Գրութիւնը չարագրուած է Պորթոլիի Վողմէ, ուղղուած քաղաքին պատկան իշխանութիւններուն, որոնց Վ'յամցնէ հետեւելու։

«Ս. Ղազար կղզիի մեծարդոյ Հայ Վարդապետները՝ Հայերէն լեզուուլ գիրքերու տպագրութիւնը վաստարելու համար, գիմեցին ինծի, Փրանկիմուս Անտոնի Պորթոլի տպագրապետիս, ինչըլով որ տպարանն փոխանակ քաղաքին մէջ ըլլալու՝ փոխագրուի իրենց Վողմին, որպէսողի կարենան մօտին հսկել իրենց տպագրած գիրքերուն վրայ։

«Ուստի կը իննդեմ Զեր Վսմեռութենէն որ հաճիք տալ ինծի հրաման, որպէսողի կարենամ իրազործել առաջարկը, վստահացնելով Զեզ որ այսուհետեւ քաղաքին մէջ պիտի չունենամ սեփական տպարան՝ եթէ ոչ Ս. Ղազար փոխադրուածը»։

Այս յայտարարութեամբ յայսնի Վ'յալայ թէ Պորթոլի ընդ միշտ կը փափէ իր սեփական տպարանը, - եւ գուցէ նիւթագէս փակուած էր 1772էն ի վեր, - ու իր տպարան ունենալու իրաւունքը կ'անցընէր Միթարքան Միաբանութեան։

ՆՈՐ ՏՊԱՐԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

1789 տարին ենք։ Վանքիս ժամանակադիրը, Հ. Մ. Աւոքեման, հետեւեալը կ'արձանագրէ տարւոյս պատմութեան մէջ. «Ի Մարտի 2 սկսաւ տպագրութիւն լինել ի վանս, ի կողուղ աստ Սրբոյն Ղազարու, որով գերծագ ի բիւրապիսի վնասուց եւ յաշխատութեանց արտաքին տպարանաց. եւ նախ տպեցաւ Օրացոյցն յաջորդ ամին (1790), յարելով ի վերին զստորագրութիւն ծխածանի՝ հանդերձ պատմիքաւ, աշխատասիրութեամբ Հ. Իղնատիոսի Փախագեան վարժարաննցուոյ, որպէս եւ Հ. Մատթէոս Մաղաքեան յետ Հ. Խաչատրոյ եւ Հ. Աղեքսանդրոյ՝ սկսաւ լինել յօրինի Օրացուցի»⁸։

Այս մանրամասնութիւնը Աւոքերեան քաղաք է տպարանի առաջին ոլաստասիրաննասու Հ. Յովհաննէս Զօհրապեանի 24 Ապրիլ 1789 թւակիր նամապէն, ուղղուած Հ. Յարութիւն Մաղաքեանի, որպէսողի իր կարգին ուրախութեան լուրը հաղորդէ Պոլսոյ մեր միւս միաբաններուն. «Նախ այս ինչ յայտ լիցի, զի ի Մարտի 2, յաջողութեամբ Տեառն, սկսաւ գործածութիւն տպարանին մերոյ, եւ զառաջննն տըպագրեցաք զՕրացոյցն 1790ին, զոր վճարեալ՝ սկսաք տպագրել զնոր

8. Անդ, էջ 758.

Կոտակարանն . . . : Այս Օրացոյց, որ է երեխայրի պատուղ տպարանին մերոյ՝ տպագրմացաւ սակաւ թւովլ, 4.000, մի՝ վասն յամելոյ տպագրութեան նորա, եւ երկրորդ՝ զի որովհետեւ սկսան եւ ի քաղաքիդ եւ ի Մուկովստան տպել զնոյն»: Նոյն լուրը կը համառօտէ նաեւ Մելքոնեան Աբբայ, գրելով 25 Ապրիլ 1789ին, Պոլիս գտնուող Հ. Թոմասի. «Մտաժբայն այժմ ի վանս լինի եւ տպագրի Կոտակարանն. յուսամք թէ այսպէս լաւագոյն եւ օգտակարագոյն լիցի եւ դիւրին վասն մեր:

Նկատմամբ գործածուած տպագրական թուղթին, ունինք հետեւեալ մանրամասնութիւնը, քաղուած Մելքոնեանի 1 Դեկտ. 1789 թւ-ւակիր նամակին, ուղղուած Հ. Յարութիւնի. «Մեք յառաջն զթուղթն ստամբային զնիսաք ի թղթածախից վենետիկու, եւ այն աւելի զնովլ. իսկ յորդամ Յօհաննէս աղա (Մելքոնեան) զգրեանս իւր տպագրմաց, զթուղթն ի գերիսանային զնեաց գիւրագին քան ի կրպակէ թղթածախից. ուստի եւ մեք ծանօթացաք նոյն գերիսանայից՝ ձեռամբ Յօհաննէս աղային, եւ միջնորդութեամբ տուաք եւ տամք չինել զթուղթ վասն գրեանց մերոց. եւ զի ընդ գալն թղթոց մեղ պարտ է վճարել, վասն մեր Յօհաննէս աղայն վճարէր, եւ մեք ըստ յառաջադոյն հատուցանէաք զինի փոքր փոքր զպարտութիր»:

Փոքրիկ Օրացոյցի տպագրուութիւնն յետոյ՝ իսկոյն կը ձեռնարկեն նոր Կոտակարանի տպագրութեան, քանի սպառած էր 1776ի տպագրութիւնը. «Ակսաք ի վանս զտպագրութիւնն. Լուսնացոյց յն տպագրեցաւ եւ սկսաք կոտակարանն. յուսամք թէ բարուք լիցի տիպն» կը գրէ Աբբասհայրը 14 Մարտ 1789ին: Պոլիսէն պահանջ կար Գործք Առաքելոցի. Հ. Յարութիւնը Վլրդ. Մարդաբեան, որ Պոլիս պատասխանատուն էր մեր գիրքիրուու վաճառումին, դրեթէ ամէն նամակի կը յիշեցնէր որ փութով կատարուի անոր տպագրութիւնը, որովհետեւ «չունելով մեր գործք Առաքելոց առ ի վաճառել՝ աստ (ի Պոլիս) եղեալքն հարկագրեցան տալ տպել, եւ զինի տպելոյ՝ ի բոլմնդակ դպրատունս սիսեցին, - կը գրէ Հ. Յարութիւն 7 Յունուար 1789ին - զի զնոյն տացեն ի ձեռս մանկանց ընթեռնուլ, եւ Պուչախմին ասէ թէ յորմէհետէ տպեցին գործք Առաքելոցն՝ դադարեցաւ վաճառիլին Կոտակարանի, զի փոխանակ կոտակարանի, ասէ, զիւրեանց Գործք Առաքելոցն տան ի ձեռս մանկանց ընթեռնուլ»:

Նոր Կոտակարանի տպագրութեան ընթացքին, չորս աւետարաններու տպագրութիւնն յետոյ, առանձին անուանաթերթով հագար օրինակ կը տպագրուի Գործք Առաքելոց միացած Թուղթիրուն: Հ. Յովհաննէս Զօհրապեան 24 Ապրիլ 1789ին այսպէս կը գրէ Հ. Յարութիւնի. «Ակսաք տպագրել զնոր Կոտակարան որ սպառեալ էր, որոյ ի հասանել տպագրութեանն ի Գործք Առաքելոց, ունիմք տպել հազար մի օրինակ աւելի, ի պէտս մանկանց դպրոցաց, յորմէ կարէք

իմաստասիրել՝ թէ զիործն Առաքելոց ոչ առ ճշտելոյ՝ այլ առ ի չգոյէ ոչ առաքեցաք յանցեալ ամի, որով առիթ կալան տպել զայն այդբէն» :

Մելքոնեան Աբբայ 16 Սեպտ. 1789ին կը գրէ Հ. Յարութիւնին. «Տպագրութիւն Կոտակարանին եղեցեցաւ վաղուց եւ պատկերքն տը-պիին, որոց պատկերաց նմանն դեռ չեմք ունեցեալ» : Մէր տրամա-դրութեան ունինք երկու օրինակ նոյն անուանաթերթով, որոնցմէ ա-ռաջինն է միայն չորս Աւետարանները (էջ 1-336), եւ երկրորդը՝ ամբողջ նոր Կոտակարանը (էջ 1-728) : Ունի պղնձատիպ վեց նկար-ներ, չորս աւետարանիչները, Ս. Հոգիի գալուստը եւ Առաքեալները : Հոգեղալստեան եւ Առաքեալներու նկարներու պղինձի փորագրու-թիւնը կատարած է Francesco del Pedro, սրբագրուած Carlo Zuc-
chiի : Այս մանրամասնութիւնները քաղած ենք 22 Յունուար 1789
թուակիր ստացագործ մը :

Կը յաջորդէ Սաղմոսարանի տպագրութիւնը, որ սկսած է 6 Օ-դուստո 1789ին : Ոնի ութը պղնձատիպ պատկերներ, որոնք առնուած են 1786ի տպագրութիւնն : Միայն առաջին պատկերի պղինձը, որ կը ներկայացնէ Դաւիթ մարդարէն տաւիդով, նորուուած է Zucchiս և որով կը տեսնուի աւելի պայծառ քան 1786ի տպագրութիւնը : Շատ հաւանարար Սաղմոսարանի ութը պղնձաներու փորագրութիւնը կա-
տարած է Francesco del Pedro :

Յաջորդարար 1 Հունու. 1789ին կը սկսի Գրիգոր Նարեկացիի Գիրք աղօրից որ կոչի Նարեկի տպագրութիւնը, ու նոյն տարին, 23 Նո-
յեմբերին, առաջին անդամ ըլլայով լոյս կը տեսնէ նոյն Սուրբին ՄԵԼՈՆԻՔԻ երգոց Երգոյն Սորուննի, համեմատութեամբ երկու ձե-
ռապիփներու : Երկու հատորներուն ակիցը դրուած է Նարեկացիի միենոյն պղնձատիպ նկարը, գծուած Francesco Maggiottoէ, փո-
րագրուած Fr. del Pedroէ : Երկրորդ հատորի աւարտին, էջ 206-
208, կայ «Բան առ Ընթերցողս», ուր կը տրուի հարկաւոր բացատրու-
թիւններ նկատմամբ պատրաստուած բնադրին :

Տարի մի ամբողջն նոր տպարանի բեղուն գործունէութեան աւար-
տին, Մելքոնեան Աբբայ գոհունակութեամբ կը գրէ Հ. Յարութիւն
Մաղաքեանի (Պոլիս), 16 Դեկտ. 1789ին . «Առաքեցուը զԳիրք աղօրից
Նարեկացւոյն, տպագրեալ ի մէնջ մանր գրով, եւ զՄԵԼՈՆԻՔԻ եր-
գոց Երգոյն Նարեկացւոյն, Աստուածաշնչի գրով տպագրեալ, յորմէ
կարես մի կամ երկու առաքել Պատրիարքին, զի նոր ինչ է եւ ոչ
տպագրեալ տակաւին այլուր» : Հ. Յարութիւն 22 Նոյեմբեր 1790ին
կը գրէ Մելքոնեանի թէ նախորդ տարին Պոլսոյ մէջ ալ տպագրուած
էր Նարեկացիի Գիրք աղօրիցը, «ի տպարանի գալլատան, որոյ վե-
րակացուն է Շնորհը Մկրտիչ ասացեալն, որ է մին յերեւելի ամի-
րայից անտի, որ եւ կոչի քաղցրութեան ամիրայ . եւ մեք զի' դառ-

նացուսցուք զնա, ի շնորհս նորա, պատուիրեցաք դրքածախին մերոյ, զի մի՛ առհասարակ վաճառեցէ ամենեցան, այլ նոյա միայն՝ որ պահէ ծածուկ, մինչեւ անցցէ կալիծ դրամոցն զոր ծախեաց»:

Կարգանք նաեւ Հ. Գէորգ Ասկոտուլահեանի 22 Դեկտ. 1790 թուա-կիրը, գրուած Պոլիսէն. նամակը մը՝ որ անշուշտ արդար ուրախու-թեամբ պիտի լեցնէր Ս. Ղաղարի մէջ աշխատող խոնարհ մշակները. «Ի հասանել նոր տպագրութեանց Նարեկացւոյն եւ Մեկնութեան երգ երգոցին, թէ որչափ փառք եղեւ վանաց մերոց առաջի Հայոցն երե-ւելեաց՝ ոչ կարեմ պատմել. բայց որչափ ուրախութիւն եղեւ երե-ւելեաց՝ եօթնպատիկ առաւել ցաւ ես նախանձուացն, զորս ի լոեցուցանել Առաջնորդին՝ իրը արգելք ինչ եղ կիսարերան, դորմէ ի հարիէ գրեաց Վ. Հ. Յարութիւնն. բայց չեղեւ վնաս եւ ոչ ինչ: Տի-րացու Գէորգն (Պալատեցի) ի գոյասանել իւրում առէ. Զգիտեմ զինչ բաղդասութիւն գնել տպագրութեանն Հայոց ընդ տպագրութեան վանաց. Թէ կապարի ընդ ոսկւոյ՝ փոքր է, իթէ խալտըրոմ քարի ընդ ական պատուականի՝ առ փոքր մի ունի, տանելի չ: Նոյն Տիրացուն առաց ինչ պատշաճական. Երանի թէ, ասէ, յարեսցեն մէկ կամ առ առաւելն երկու տպագաղայուլ՝ գժուարին ինչ տեղեացն երկու բացա-յայտ բառիք բացատրութիւն, որով մէծագոյն եւս լինդունելութիւն դտանէր»:

Հ. Միքայէլ Չամչեան, որ եռահատոր Հայոց պատմութիւնի տը-պագրութեանէն յետոյ հանգստանալու համար մէկնած էր Պաշտառով, միայն յսելով Նարեկացիի գոյր գիրքերու տպագրութեան լուզը, 28 եւ 30 Դեկտ. 1789ին կը գրէ Մէլքոնեան Արքահօր. «Ուրախ Ֆրէ յոյժ ընդ տպագրութիւն Նարեկացւոյն, մանաւանդ ընդ տպագրութիւն Երգոց Երգոյն». «Չայս մի ինչ ես խնդրեմ, Գերյարդելի... նախ ար-տաքին շինութեամբ եւ նորոգութեամբ վանից Վենետիոյ՝ անարատ եւ չքնար Երեւեցուցանել զայն յամենայն իրս, եւ իրը զաստոց մի փայլեցուցանել, եւ որպէս հնչի աստ ի բերանոյ իմմէ՝ այնպիսի լինիլ եւ յիրում. Երկրորդ՝ տպագրութեամբ նորանոր դրեանց բարձրաց, իթէ ոչ ըստ անհատին՝ գոնէ ըստ տեսակին, այսինքն սակաւս տպել՝ բայց բաղմատեսակս, զի այս է պայծառութիւն մեր եւ այս պարծանք մեր»:

Նորաբաց տպարանին նոր տպած գիրքերու շարքին վերջինը կ'ըլ-լայ Առակի եւ ոստանաւորք լրատականի, որու տպագրութիւնը կը ակսի 18 Յունուար 1790ին, «Ի Վէնէտիկ, ի վանս Սրբոյն Ղաղարու, յանուն Անտոնի Պոօթոլիք»: Հ. Խաչատոր Սիւրմէլեան, որ պատաս-խանատուն էր տպարանին, այս հատորիկէն միայն մէկ օրինակ կը զրիէ Պոլիս, գրելով 12 Մարտ 1791ին Հ. Յարութիւնի. «Ի սմին ար-կեդ եղի եւ զմի Առակաց գիրք, արարեալ Միլիթարայ Գոշ անուա-նելոյ, զոր յանցեալ ամին, այսինքն 1790ին, ի Յունակարի 18, նորոգ

տպագրել տուաք, ի մէջ որոյ են ինչ ինչ առակք, որք թէպէտեւ սրբագրութեամբ իմն եղան, այլ ի վերայ այսր ամենայնի յոմանց ընդ կասկածանօք եղեն, վասն որոյ մինչեւ ցայժմ ոչ առաքեցաք անտի, միայն այժմ եղի զմի անտի, զի ընթերջիք դուք, եւ տուր եւս ընթեռնուր ոմանց մտերիմ բարեկամաց, նոցա՝ որք գիտենն ընտրութիւն առնել, եւ տեսէք թէ զի՞նչ ասեն. եթէ չեն ինչ վտանգաւոր՝ առաքեցուք, ապա թէ ոչ լուսալ կացցէ: Խոկ որք ընդ կասկածանօք են, են այսոքիկ առակք. Առակ Ղթ, որ յերես 48: Առակ Ճիթ, որ յերես 107: Առակ Ճլլ, որ յերես 108, եւ Առակ ՃլնԴ, որ յերես 118»:

ՏՊԱՐԱՆԻ ԸՆԹԱՅՔԸ 1792-1793 ՏԱՐԻՆԵՐՈՒՆ

Տպարանին պատասխանատուութիւնը տարբուան մը համար կը վարէ Հ. Յ. Զօհրապեան, ու դրական խանդավառութեան մէջ կ'որոշուի անոր ուղեւորութիւնը դէպի Լեհաստան, հաւաքիլու համար նորանոր գրչագիրներ, ի պատրաստութիւն նոր Հայկազեան թաւարանին: Իր տեղ «Հ. Խաչատուրն Սիրմէլեան եղեւ թղթապետ եւ գրապետ, եւ ըստ իրում յաջողութեան՝ թո՛ղ զայլ գործս, պանծալի հանդիսացոյց զտպարան մեր» կը գրէ Աւգերեան վանքիս Մայր Ժամանակագրութեան մէջ (էջ 768):

1789ին առաջին եօթը հատորները տպելէ յետոյ, կը տպագրուին յաջողութ երկու տարիներու (1791-1792) Օրացոյցները, ու այնուհետեւ կը փրկուի տպարանը՝ տպագրելի պատրաստ հատոր չգտնուելուն համար⁹: Հ. Յարութիւն Պոլիսէն, անտեղեալ այս կարգադրութեան, խնդրելով կ'առաջարիէ վերատպել 1791ի Օրացոյցը, ներմուծելու համար ինչ ինչ որբագրութիւններ, պարզապէս ժողովարգին դժգոհութիւնը չլամբու համար: Այս առիթովէ որ Մելքոննեան Աբբայ կը ստիպուի տալ աւելի ընդարձակ տեղեկութիւն, գրելով 15 Մայիս 1790ին. «Մեք առ այժմ դաշտեցուցաք զտպամբարիայն մեր, զի չգոյր հարկաւոր ինչ տպելոյ, եւ մնայ զտպարեալ իբր ամ մի եւս, մինչեւ Աշխարհագրութիւնն եղերեցի. եւ աշխատաւորքն ստամբարիային այլուր զտեալ են զտեղի, եւ վասն քանի ինչ աւուրց ոչ կարեն թողուկ զտեղիս իւրեանց. եւ զի վասն 300 (Օրացոյցի) տպելոյ միայն՝ սրբառութք տալ ի նորոյ շարել զտպարաղայս վասն երկուց ամացն, զորս արդէն տակեալ եմք. ուստի յորժամ սկսցուք զհետեւեալոն պըպէլ յետ երկուց ամացն՝ յայնժամ հնարաւոր է զայն առնել»:

9. «Զժամանակ ինչ լուեցուցանեմք զտպագրութիւնն, ստպանելով լրման Աշխարհագրուեան, վասն այսորիկ կանփեցաք տպել զՕրացոյցս վասն քանի մի ամաց» (ՄԱՎ, 1 Մարտ 1790ին, առ Հ. Յ. Մալաքեան, Պոլիս):

Հ. Ղուկաս Ինձիճեան, որ այս թուականներուն կը դուռուէր Պոլիս, կը կանչուի Վենետիկ, որպէսզի աւարտէ Աշխարհագրութեան մասին հատորները, որ անցեալ տարիներուն ձեռնարկած էր Հ. Ստ. Աղոնցի հետ, սկսելու համար անոնց տպագրութիւնը:

Մինչ այս, սակայն, ինձիճեան Պոլսոյ մէջ պատրաստած էր ընդհանուր աշխարհագրութեան մասին փոքրիկ հատոր մը, իբր յառաջբան կամ պատրաստութիւն բազմահատոր Աշխարհագրութեան: 1791ին, ինձիճեանի այս հատորիկը, Տեսարիսն համաօս իմ եւ նոր աշխարհագրութեան վերնադրով, կը տպագրուի «ի Վենետիկ, ի Վանս Սբոյն Ղաղարու», սակայն զանց կ'ըլլայ «Յանուն Անոռնի Պոռթոլի» բացատրութիւնը:

Այս բացատրութեան պատճառն այն էր որ հատորը նիւթապէս չէր տպագրուած Ս. Ղաղարի մէջ, այլ Վենետիկի քաղաքին որեւէ մէկ տըպարանը, հականակ պարագային, Ֆր. Պոթոլիի հետ դրուած դաշվնքին համաձայն, պէտք էր գրքին անուանաթերթին վրայ գրուի «Յանուն Անոռնի Պոռթոլի» բացատրութիւնը: Ս. Ղաղարի մէջ չուպուելուն պատճառը կու տայ մեզի տպարանի պատասխանատու Հ. Խաչատուր Սիւրմէլեան, 12 Նոյեմբեր 1791 թուակիր նամակով, ուղղուած է. Գէորգ Ապտուլլահեանի (Պոլիս). «Յայսոսիկ աւուրս տըպագրեցաք ի վանս զօրացոյցն 1793 թուին (որու անուանաթերթին վրայ կայ «Յանուն Անոռնի Պոռթոլի» բացատրութիւնը) . . . : Իսկ այժմ տամք շարել ի վանս գիոքրիկ աշխարհաբառ աշխարհագրութիւնն, զոր Վ. Հ. Պուկասն արարեալ էր ի Կոստանդնուպօլիս, եւ ի Վէնետիկ, ի տպարանի միում տամք տպագրել, զի մի՛ վանս փոքրիկ գործոյս վճարեցուք Պոռթոլոյին շտարեկանն, քանզի առ այժմ ոչ շարունակի տպագրութիւնն, բայց եթէ ի սկսանիլ մեծ Աշխարհագրութիւնն, որում չէ հնար սկսանիլ, բայց ի դառնալ Վ. Հ. Ստեփանոսի (Աղոնց ի Պաշալպէլ):»¹⁰:

1790էն սկսեալ Պոլիսին Սահակ Վրդ. Սոֆիարեան, բարեկամ Միաբանութեանս, Հ. Յարութիւն Մաղաքեանի միջոցով կը դիմէ Մելքոնեան Աբրահօր, որպէսզի տպագրենք իր շարադրած Տետրակ Անրողութեանցը: Մելքոնեան 1 Փետրուար 1791ին կը գրէ Հ. Յարութիւնին. «Ստամբալն փութով սկսանիլ ոչ լինի, զի աւելի քան զմի ամ է, զի լուսաւ եմք ի տպագրութենք, եւ ի սկսանիլ՝ պարտ է շա-

10. Այս հասորին մասին ուշինք հետևեալ մանրամասնութիւնը. «Գրէք թէ ի յաշխարհաբառ Աշխարհագրութենի 30 միայն մնացեալ մն. կարէք զիկն նոցաբարձացուցանել որքափ եւ պատճաճ երեւեի մեզ, քանզի կարի յոյժ սակաւ մնացեալ է աստ ի նմանէ, եւ պատճառ այսպէս փութով սպառելոյ նորս երես 200ին ընդ այլ գրեանց նաւարիկութիւն ի 1793 թվին» (Հ. Յ. Զօհրապեան Վենետիկ, 24 Օդոս. 1799ին, առ Հ. Գէորգ Ապտուլլահեան, Պոլիս):

բունակել, եւ դեռ բաւական նիւթ պատրաստ ոչ դոյ զի սկսցուք, մանաւանդ զի ի պատճառս պատերազմաց եւս ոչ վաճառին գրեանք»:

15 Մայիս 1791ին Հ. Ղ. ինձինեան Վենետիկին կը գրէ Հ. Յարութիւնի. «Սահակ Վրդ.ն մի՛ ինչ հոգասցի վասն գրքին իւրոյ, զի ըստ ժամանակին տպագրի, զի այժմ ոչ է ի դրո՞ տպարան մեր, եւ յետ սակաւ միոյ ակսցի, յայնժամ նախ առաջին զդործ իւր տպեցուք»:

Բայց որովհետեւ գիրքին հեղինակը Պոլիսէն կը պնդէր եւ օր առաջ կ'ուղից տեսնել իր գիրքին տպագրութիւնը, Հ. Յարութիւնի Տ Յունիւշի 1791 թուակիր նամակին համաձայն «Եթէ զայդ ոչ տպեսչիք փունիս գիրքի ամառանիք, զի յոյժ եւ յոյժ դժուարեցուցանէք զնա, եւ թով, զայս քաջ ծանիք, զի յոյժ եւ յոյժ դժուարեցուցանէք զնա, եւ հազիւ հազ ընտանի արարաք զնա մեզ, այժմ վասն այսր չնչին իրի՝ չարաչար ունիմք իրտեցուցանել զնա. ինքն օր քան զօր սպասէ, զի չարաչար առջէ ի վանաց թէ տպեալ վճարեցաւ. իսկ ըստ գրելոյ ձեր երեւի թէ եւ ոչ ծագիւ մատին մերձեալ են»:

Այս պնդումներուն վրայ Տետրակ ներողութեանց կը ակսի տպուիլ ոչ Ս. Ղազարի այլ Վենետիկի տպարաններէն մէկուն մէջ, եւ որով անուանաթերթին վրայ գրուած է միայն «Ի Վէնէտիկ» եւ ուրիշ ոչինչ:

1792-1793 տարիներուն, Ս. Ղազարի տպարանէն «Յանուն Անտոնի Պոոթօլի» բացատրութեամբ լոյս կը տեսնենք հետեւեալ հատորները.

Հ. Գարրիէլ Սւետիքեանի Քերականութիւն Թօսկանեան լեզուի,

որու տուբագրութիւնը, գիրքին անուանաթերթին համաձայն՝ սկսած է նորու տուբագրութիւնը, 7 1792ին: Հ. Ղուկաս ինձինեան, 20 Նոյեմբեր 1792ին, Վենետիկին կը գրէ Հ. Սառ. Ադոնցի (Պաշվալով). «Տպագրութիւն կատարած քերականութեան ակսաւ ի տպարանի մերում, որ տեւէ խոտական քերականութեան ակսաւ ի տպարանի մերում, որ մինչեւ ցամառն, յաջորդելով եւ այլոց ինչ գործոց»: Փոքր Օրագրութեան մը համաձայն «ի 15 Մարտի (1793) աւարտեցաւ տպագրութիւնն իսպանական Քերականութեան, զոր արարեալ էր Վ. Հ. Գարրիէլ Աւետիքեան, վերակացուն Վարժարանեայց, եւ սկսաւ տպագրիլ Պատմութիւն Ղազարու Փարակցոյց»¹¹: Հ. Յ. Զօհրապեան, որ այս շըրջանին կը գտնուէլ Պոլիս, կը հասցնէ իր գիրողութիւնը 7 Յունուար 1793 թուակիր նամակով, նկատմամբ գիրքին տպարանակին. «Լուայթէ այժմ տպէք գիրականութիւն իտալերէն. երանի թէ ոչ անցանէր թիւ օրինակացն քան զ1500, զի այժմ շինեալ երեւի աստ գրգիռն ուղարկած կը գտնուէլ իտալական, մինչ զի հազիւ յայնա 35էն Աթանասին, զոր յուղագագանց ամի, վաճառեալ է հինգ»: Մելքոնեան Աթարայշատ համառօտ կը պատասխանէ Հ. Յովհաննէսի, 16 Փետրուար

11. Նոյնը կը գրէ Մելքոնեան Աթարայ 15 Մարտ 1793ին. «Տալեան Քերականութիւն տպագրեալ եղերեցաւ, կտառարեւագոյն քան զԱթանաս Վրդ.ին. դիմի սորա այլ գրեանք տպինք (առ Հ. Յարութիւն, Պոլիս):

1793ին. «Խոտալական Քերականութիւնն ոչ է աւելի քան զ1500», իսկ 1 Ապրիլ 1793ին կը բացայայտէ թէ «առաջադրեալ եղերեցաւ խտալէվար Քերականութիւնն 1500»:

Իտալերէն Քերականութեան տպագրութեան լնթացքին, դուդահեռ անոր, 1793 տարւոյն մէջ, կը տպագրուի Սաղմոս Դաւթի, փոքրադիր, 4000 տպաքանակով:

Կը յաջորդէ Ղազար Փարաբեցի Պատմութեան գրքին տպագրութիւնը, որու անուանաթիերթին վրայ դրուած է տպագրութեան սկզբանաւորութեան թուավանը՝ 22 Մարտ 1793, իսկ բնադիրը անցեալին ստացած էինք Գէորգ Պալատեցի Տէր Յովլհաննէսանի¹²:

«Յամի Տեառն 1793 ի Մայիսի 30» կը ակսի է. Թեսաւոսի իմաստաբրութիւնն արարոյական գրքին տպագրութիւնը, թարգմանուած ծերունի Հ. Վրթանէս Ամէկրեանէ, որ տպագրութեան եւ սրբագրութեան վրայ հակած ժամանակ ծանր կիրապով հիւանդանալով՝ գործը կը շարունակէ Հ. Վկրտիչ Աւգերեան¹³:

Տպագրութիւնը աւարտելուն Մելքոնեան Արքայ դոհունակութեամբ կը հաղորդէ լուրը Հ. Յարութիւնին (Պոլիս), 23 Ապրիլ 1794 թուակիր նամակով, թէ ահա հարիւր օրինակ կը դրկենք Պոլիս, ձրի տալու օրինակներ՝ Զաքարիա Պատրիարքի, անոր Այթոռակալին, Միարանութեանն բարեկամ Տիրացու Գէորգ Պալատեցիի, «եւ զայլն անմիջապէս դրքածախից վաճառեսցես, ծանուցանելով թէ նոր դիրք է եւ վաճառի փութով. ի զիրքն բազում պատմութիւնք համառօտիւ յօրինակ թերեալ, որոց բացատրութիւնքն զինի դրքոյն տպեալ կան, եւ թուագրով առաքին եւ նշանակին»: Հ. Յարութիւն երդ կ'իմացնէ Մելքոնեան Արքահօր թէ նորատիպ զիրքը իր պարունակութեամբ այնքան ալ մերձնեալի չէ ժողովուրդին, կ'ընդունի Մելքոնեանի 24 Դիկտեմբեր 1794 թուակիր պատասխանը. «Գիտեմ եւ ես թէ այն դիրք

12. 1793-1794 տարիներում, Մելքոնեան Արքայ կ'իմանայ թէ «ի Մսրտամ (Ամստերդամ) Պր. Բարդամն վախճանեալ է, զոր Հ. Պոլոսն (Մէկչքեան) բարւոք ճանաչէ. առ սմա գորին զանազան տեսակք հարց եւ մարց գրեանց, զոր ի կենդանութեանն ոչ ումեք կամեցաւ տալ: Արդ Հ. Պոլոսն վարէ գրել ի Մսրտամ առ Յօհաննէս Վրդ-ն եւ առ որդեգիր վախճանելոյն, զի ջանացեն ի ձեռն բերել զան գրեանն, եթէ չափառոր ծախի ինչ զնացէ՝ չէ փոլթ» (ՄԱՎ, 22 Նոյեմբեր 1793ին, առ Հ. Յ. Մաղաքան, Պոլիս): Յաջորդապար Մելքոնեան Արքայ կը դրէ Հ. Պոլոսն Մէկչքեանի (Պոլիս), 22 Մարտ 1794ին. «Գրեն քո ի Մսրտամ վասն գրեանց, կարծեմ ընդունայն ելցէ, զի Պր. Բարդամն կտակա թողեալ է զան եկեղեցւոյն Հայոց որ ի Մսրտամ»:

13. Վ. Հ. Վրթանէսն յաջուշաց ըմբռնեալ ի գալուսին առաջեալ ախտ՝ գեղնացաւ ողջոյն աղամանին սպիտակ..., եւ զի իմաստափրութիւն բարոյական տպագրի այժմ, առ չկարելոյն նորա հոգալ՝ փցուն գեցիս եւ մասն աշխատութեամ» (Հ. Մէ. Աւգերեան Վենետիկին, 6 Օգոստ. 1793ին, առ Հ. Փիլիպոս Խոճիկան, Պոլիս):

ոչ է կերակուր ռամկաց, այլ իմաստակաց եւ զիտնոց եւ նիւթ քարողի, վասն այնորիկ սակաւ տափցաք. բայց յագդի մերում լաւ է գտանիլ այսպիսի գրեանց, դի զայ ժամանակ յորում պիտոյ լիցին այնպիսի գրեանք»: Իսկ վանքիս ժամանակագիրը, Հ. Մ. Աւոքեան, խօսելով այս հատորին մասին կը գրէ թէ Մելքոնեան Արքայ այս հատորը «յոյժ սիրէր եւ անձմանը սկզբանաւորեալ էր թարդմանել. ապա յանձնեաց Հ. Վրթանէսի, դի լիցի ընտիր թարդմանութիւն, եւ Հ. Մկրտչի յանձնեաց յաւելու ծանօթութիւնս վասն խրթին տեղեաց եւ հին վիպասանութեան յիշատակիրց. եւ այսպէս ի լոյս ընծայեցաւ եւ յարդեցաւ առ դիտնաւորս եւեթ»¹⁴:

1793 տարւոյն մէջ զանազան հատորներու տպագրութեան միջանկեալ կը տպուին նաև մանր գիրքեր, այսպէս՝ յաջորդ երկու տարիներու (1794-1795) Օրացոյցները, փոքր ժամագիրքը, Ազօքագիրք մը Առուեալի բնակիչներուն համար, որոնց տպագանակին համար Մելքոնեան կը գրէ 1 Ասպիրի 1793ին, Հ. Յ. Զօհրապեանի (Պոլիս): «Այժմ տպագրեալ եղերեցաւ իստարէվար Քերականութիւնն 1500, տըպագրեցաւ եւս փոքր Սաղմոսն 4000. իսկ զայլ տպերիսն գինի, քան զհազար պակաս առնելն ոչ լինի: Եւ կան տպելիք Ղազար Փարացին, դկնի Մաքէմաքիգայն, շարադրեալի հ. Սահակէն. յետոյ այլ գիրք մի Բարոյական Փիլիսոփայութիւն, այսոքիկ հարարական տպին»:

* * *

Յաջորդ տարիներու տպագրաման գործունէութեան մասին անցնելէ առաջ, հոս կու տանք Հ. Գաբրիէլ Աւետիքեանի 18 Հոկտեմբեր 1793 թուակիր նամակին մէկ հատուածը, ուղղուած Հ. Յովհաննէս Զօհրապեանի (Պոլիս), որ իբր նախկին պատասխանառու տպարանին՝ անշուշտ կը հետաքրքրուէր անոր ընթացքով: Մէջբերուած նամակին հատուածը թիւն երկար է, սակայն կը խոտացնէ ցարդ մեր բոլոր ըստածները, տալով բազմաթիւ մանրամասնութիւններ: Նկատելի է յատկապէս Ս. Ղազարի միաբաններու մտահոգութիւնը՝ նոր բացուած տպարանին մէջ բազմատեսակ գիրքեր տպելու, հակառակ յարուցուած բազմաթիւ դժուարութիւններուն:

14. Մելքոնեան Արքայ 7 Օգոստ. 1793ին հետեւեալը գրած է Հ. Յ. Զօհրապեանի. «Ստամբրիան մեր գործէ. տպեցաք քանի մի գրեանս, որպէս Սաղմօս փոքր, Օրացոյց, Ղազար Փարացիցին. եւ այլ գիրք մի նորոգ թարդմաննալ Բարոյական իմաստափրութիւմ, կմանառուէկի թէզաւրի, զիրք գեղեցկախօս, հնախօս, հետաքրքրական, զոր թէ ի ձեռաւ առցեն ընթունուել, ոչ կարեն ի բաց գնել մինչեւ ոչ եղերեցաւ գոնի զգլմաւոր ինչ: Յուսան թէ ընդունելութիւն մեծ գոտչ առ նոսա որք գրոց լեռուի ենդակ են: Ունիմք սկսանել եւս զժամագիրք»:

«Յաղագս թօսքանեան թերականութեան դրէ Հայրութիւնով՝ ուրախ լինել ընդ պայծառութիւն նորա ամենայն մասամբ։ Մի՛ արդեօք տեղոյդ խունին իցէ։ Զինչ եւ կարծիքէ ոք յաղագս կազմութեան նորա, զայս գիտեմ եւ վկայեմ, զի ըստ պահանջելոյ աշխատութեանն՝ դոր կրեցի, եւ ըստ համեմատութեան դարդուց որ ի նմա, տպագրութիւն նորա աննման լինէր՝ եթէ թուղթն ոչ ունէր զէական պակասութիւն ինչ, այն է լինելն ծակութիւն, դոր քաջ կարող ես զննել կալեալ հանդիպակ լուսոյ, մանաւանդ ճրադի, զի սակա այսր թերութեան՝ տիսպ միոյ երեսին ի միւսն թափանցեալ, եղծանէ զվայելչութիւն տպագրութեանն։ Զիարդ եւ իցէ, յուսամք վաղագոյն վաճառել, մահաւանդ եթէ ձրի տացուք։ Աղայ Գրիգորն Շահրիմանեան ի գալն ի Վանեամիկ, յայց ելեալ ի վանն մեր, ասացեալ է թէ զնէի հարլուր մի՛ եթէ զիւրացին տայիք։ Այսլիսի զնողք բացումք են։

«Խակ յաղագս այլոց տպագրութեանց կամիք խմանալ, ահա համառումմ։ Ընդ Քերականութեան հետ ընդ հետ տպագրեցաք, բացի յօրացուցին եւ զիոքք Սաղմոսն, քանզի ի պակասիլ էր եւ այն։ Յետ նորա տպագրեցաւ Լազար Փարափեցի, զրիւք եւ թղթով նոր Կտակարանին, եւ տիպ նորա մաքուր։ Ընդ նմին միւս եւս Օրացոյց, նոր գրովք, դոր յատուկ վասն Օրացուցին ետուն թափել։

«Յետ նորա ակսաւ Բարոյական իմաստախրութիւնն, թարգմանեալ ի Վ. Հ. Վրթանէսէն, մանր զրով եւ զրիւք, նման Քերականութեան, եւ տիպ նորա մաքուր, եւ ընդ ամէն լինի իրը 45 կամ 46 տետր։ Եւ քանզի հարկ էր ընկերել նմա միւս եւս զիրք, մտախոհ լեալ՝ հուսկ յետոյ ի ձեռն առին զիոքք ժամագիրքն, զի սակաւ մընացեալ էր եւ այն։ Եւ ահա երկոքին սոքա փոփոխակի ընդ մամլով են, եւ խորհին միւս եւս Օրացոյց տպագրել նոր գրովք, այլ եւս նորափոր ամսական փայտիւք նորհրդաւորօք, որք եւ վայելուչք յոյժելն։ Եւ յետ սոցա յուսամք թէ ի ձմերանս՝ Երկրաչափութիւնն ընդ մամլով մտցէ։

«Գործաւորք տպարանին փոփոխեցան, զի շարաբարդողն Քերականութեան (դոր եւ զիտէ Հայրութիւնդ), չեւ մես զձարեալ զՓարպեցին՝ մեկնեցաւ, պատճառեալ թէ սակաւ շահի։ Այլում ումեկ Փերացոյ նորոգ ուսուցին, եւ յետ իրը երկուց ամսոց փախեաւ եւ անյայտ եղեւ։ Ասկա անձարացեալ կարօտ եղեն հին շարողին՝ Թօնի Մառքեթենի բարեկամին քում, որ յետ եօթն փոփոխութեանց՝ եղեալ էր փոփթ ի միում տպարանի, 4 լիրէով յաւուրն։ Վասն որոյ յօժարութեամբ յանձն առ զալ առ մեզ յուսով մեծաղոյն շահու։ Եւ այժմ նա է շարօն։ Այլ եւ մանուկն ընդ նմա, զոր եւ զիտես, որ թէպէտել վարժեալ ի շարել, բայց աշխատի մանկապէս։

«Յուանչսք թոքօլէսն ինքնակամ մեկնեցաւ, մինչեւ տպագրիւր Բարոյական իմաստախրութիւնն, եւ եկն փոխանակ նորա այլ

թուրքօլիչու, որ եւ երեմն տպագրեաց առ մեղ զՕրացոյցն, եւ ըստ արհեստին երեւի հմտագոյն քան զՓռանելչւքօն: Ի փոփոխել այսոցիկ գործաւորաց՝ փոօթն մեր միշտ նոյնն է, այսինքն վ. Հ. Խաչատրուն, որ եւ յայսմ ամի՞ ախտացաւ դանենդ աշնանալին, թէսլիտել այժմ Աստուծով առողջ կայ»¹⁵:

(Նար. 1)

Հ. ԱԱՀԱԿ ՃԵՄՃԵՄԵԱՆ

15. Տոպառանի գործաւորներու մասին գուարճարի մանրամասնութիւն մը կը գտնենք Օրագուրեան մը մէջ, գբուած 30 Հոկտ. 1793ին. «Յաւուրս աշնանալին զիւ- զաղնացութեանն գողացան զամենային աղաւնիս՝ զոր պահէաք ի պարտիզին, եւ յետ քանի մի աւուրց գտաւ զող մի ի պարտիզին ի Սանդո մշալէն, որոյ ի վախչելն փոքրիկ նաւավառ, զնան պնդեցաւ նման մշակն մեր բաց նաւավառ, եւ ի մօտել նմա առ զողն, որ վախչը դէպի Լիոն, կոչեաց զողն յօնութիւն զընկրու իւր զերկուսին՝ որք կային անդ: Յորոց զանդիտեալ Սանդոյին դարձաւ, եւ առեալ ընդ իւր զթօնի շարօնն եւ զթօնի տաղոն՝ դարձնալ պնդեցաւ զինի դողոյն եւ երկուց ընկերաց նորա, որք մտեալ ի նաւակն նորա՝ փախստեալ զանալին ի Վենէտիկի...»:

Résumé

LES DÉBUTS DE L'IMPRIMERIE ARMÉNIENNE DE ST. LAZARE (VENISE) (1789-1989)

P. SAHAK DJEMDJEMIAN

L'imprimerie arménienne de St. Lazare à Venise a deux cents ans. Le Fondateur de la Congrégation Mekhitariste, l'Abbé Mekhitar, dès son arrivée à Venise (1715), malgré les conditions de vie très pénibles, a commencé à imprimer des livres en langue arménienne auprès d'imprimeries vénitiennes et cela jusqu'à sa mort (1749). Nous pouvons compter en cette période à peu près une cinquantaine de volumes publiés avec d'immenses sacrifices.

Après la mort du Fondateur, l'activité éditoriale du Monastère a continué de même manière. Malheureusement, l'impression des livres se faisaient dans de très grandes difficultés, donné le monopole exclusif des imprimeries vénitiennes imprimant en arménien, qui mettaient de lourdes conditions et auxquelles devait se soumettre le Monastère Mekhi-

tariste de St. Lazare, en plus, le travail se faisait la plus part du temps d'une manière arbitraire.

Au fil des années, des exigences pécuniaires ainsi que les difficultés morales imposées par les imprimeries vénitienne qui détenaient le monopole de l'impression en langue arménienne, firent mûrir chez les responsables de la Congrégation Mekhitariste, la ferme conviction de la nécessité urgente d'avoir sa propre imprimerie.

La République de Venise, en ces temps-ci, était très avare dans ses concessions de droit d'impression et il était presque impossible d'ouvrir de nouvelles imprimeries. Par bonheur, pour l'île de St. Lazare, l'imprimerie vénitienne Bortoli, qui avait imprimé la plus grande partie des livres publiés par la Congrégation Mekhitariste et qui depuis 1695 jusqu'en 1772 imprimait en langue arménienne, pour des raisons qui nous sont inconnues, avait cessé toute activité tout en conservant le droit d'impression. Ce fut alors que la Congrégation Mekhitariste se met en contact avec les responsables de cette imprimerie et réussit à leur arracher le droit d'impression par un accord écrit et par lequel la Maison Bortoli ne devait plus se mêler d'impression daucun livre; l'accord qui fut signé le 21 Janvier 1789, ajoutait une condition favorable à Bortoli lui léguant une certaine somme annuelle et le droit d'être mentionné sur chaque frontispice de livres imprimés à St. Lazare par l'expression: «Au nom d'Antoine Bortoli».

Le premier livre imprimé par le toute nouvelle imprimerie arménienne Mekhitariste fut le Calendrier-Almanach de 1790, puis suivirent en cette même année 1789, le Nouveau Testament, les Actes des Apôtres, le Psautier, le Livre de prière et le commentaire au Cantique des Cantiques par Krikor de Narek. Ce n'était que les premiers pas d'un nouveau né qui durant deux siècles n'a fait que grandir et s'épanouir, donnant à la nation arménienne, sa propre culture ancestrale.

Actuellement l'imprimerie fonctionne toujours et selon des critères beaucoup plus modernes, et suivant l'esprit du Fondateur, tâche de réaliser l'idéal de celui-ci, c'est-à-dire donner au peuple arménien le progrès et la connaissance profonde de sa propre Culture et Spiritualité.